

— ՍԻՐՆ —


ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱԳԻՐԱԿԱՆ

1955

«ՅՈՒՆԱՏԱՐ»

ԹԻՒ 1



ՎԱԵՄ. ՏԻԱՐ ԳԱԼՈՒԽ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

ՄԵՇԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐ Ա. ԱԲՈՒԴՅ


Տ Ո Վ Ա Ն Գ Ո Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		ԵՐԵՒ
— Անդրադարձ և Երախսիք.		1
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Բարեկամութիւնը.	Ե.	4
— Մարգեղութեան Խորհուրդը.	ՊԱՐՊԵՏ Վ.Պ. Վ.ԲԹԱՆԻ.ՍԵՎԱՆ	6
ԳՐԱԿԱՆ		
— Ուրեմո Պեղպեհան (2).	Զ. ՕՇԱԿԱՆ	8
ԲԱՆԱՍՏԵԴԱԿԱԿԱՆ		
— Հրամես.	ԹՐԱԳ. Մ. ՄԱՐԱՌԻԿԵԱՆ	12
— Երուսաղէմ.	ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ	12
— Հրեազնոդ բրոչունին.	ԱՆԵԼ.	13
— Յոյսին.	ԶԱԻԿՆ Վ. Զ.	14
ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ		
— Գիլդանիք Գիւզազներգութիւնը (11).	ԱՆՈՒՇԱԽԱՆ ԱԲԳ. ԶԳՋԱՆԵԱՆ	15
ՊԱՏՄԱ - ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ		
— Պապ Առակունի (5).	ՀՐԱՄԻ Ք. ԱՐՄԻՆ	18
Ս Արոռոյս Կիւլպէնիեան Մատենադարանը.	ՀԱՅԱԶՈՒՆ Վ.Պ. ԱՅՐԱՎԱՐԵԱՆ	22
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ		
— (Խեւ) Յովիաննես Թվուրանցի (2).	Ն. ԵՊՈ. ՇՈՎԱԿԱՆ	25
Ս. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ		
— Հեռազիւներ.		29
— Սկեղեցականք - Բեմուկանք.		29
— Պատօնականք.		31
— Ս. ՄԱՆԵԿԵԱՆ արարողութիւնները Երուսաղէմի մէջ.		32
— Ս. ՄԱՆԵԿԵԱՆ ուխտաւուներ Խորայէմ.		32

**ՍԻՈՆ - ի Տարեկան բաժնեգիւն է՝
բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 20**

*Redaction of the Armenian Monthly SION
 Armenian Patriarchate,
 P. O. B. 4001
 Old City - Jerusalem
 Via Amman (Jordan)*

«Սիոն» Արմենական շաբաթական ամսագիր
“SION” an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM



ՎԱԵՄ. ՏԻԱՐ ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐ Ա. ԱԹՈԽՈՅ

≡ Ա Ի Ռ Ա Ն ≡

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Կ Ր Ո Ւ Ա Կ Ա Ն — Գ Ր Ա Կ Ա Ն — Բ Ա Ն Ա Մ Ի Ր Ա Կ Ա Ն

Ի Թ . Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Բ Զ Ա Ն

1955

« Յ Ա Խ Վ Ո Ւ Ա Ր »

Թ Ի Ւ 1

Խ Մ Մ Ե Վ Ր Ա Կ Ա Ն

Ա Ն Դ Ր Ա Դ Ա Ր Ձ Ե Ւ Ե Ր Ա Խ Ս Ի Փ




Նոր Տարին և Ա. Խնուճնդը ժամանակի և կեանքի հանգրուաններ և անդրադարձումի պատեհութիւններ են առաւելաբարաք : Ի՞նչ կերպով ալ որ ուզենք մտածել կեանքի մասին, անիկա սիրոյ, երախտազիտութեան և պարտականութեան հաշուեառութիւն մըն է, զոր ամէն զիտակից անհատ պարտի զգալ նախ Աստուծոյ, յետոյ իր ժողովուրդին և ապա անոնց նկատմամբ որոնք սատարովներ եղած են իրեն և իր զործին :

Անցնազ տարին Ա. Աթոռոյ և Յորդանանի հայութեան համար սպասուած հաւասարիքներ չըերաւ, մեր ճակատազիրը ուզեց որ մենք շարունակենք մնալ քողաքական և մանաւանդ տնտեսական նոյն կացութեան մէջ, զոր Պաղեստինի ծանօթ ողբերգութիւնը պատճառեց մեզի : Սակայն այս պարագան իր եօթը տարիներու տրուում յոչորդականութեամբը չէ յուսահատեցուցած մեզ, և մենք կը շարունակենք ընել մեր կարելին, Միաբանութիւն և ժողովուրդ միասնաբար, գիմազրաւելով այն բոլոր դժուարութիւնները, որոնք կը յամապին մնու տակաւին իրենց բովանդակ խստութեամբը :

Միւս կողմէն չնորհիւ արտասահմանի մեր բարեկօն և ազգանուէր հաւազաներուն, Հ. Ֆ. Լ. Միուրեան, Վ.սեմ. Գալուս Կիւլպէնիկանի և ուրիշ յարգամեծար անհատներու, Ա. Աթոռը ցարդ կրցաւ ապրիլ, ապրեցնելով տնտեսական դժնդակ կացութեան մատնուած Պաղեստինի հայութիւնը, չէն ու բարգաւած պահելով մեր եկեղեցական հաստատութիւնները, և պաշտպանելով մեր իրաւունքները Ա. Տեղեաց մէջ :

Եթէ նոր Տարին անդրադարձումի և յիշատակութեան հանգրուան մըն է, որու ընթացքին մարդիկ նաև իրենց սրուի հաշուեառութիւնները բանալու պարտը ունին, չենք կընաը չմտածել այն սրտազին և ազնիւ վերաբերմունքին՝



զոր արտասահմանի մեր մարմիններն ու համայնքները և ազնուամեծար հարազանները ցոյց տուին Ս. Աթոռոյ նկատմամբ, անցնող եօթը տարիներու ընթացքին, հայու վայել կեցուածքով գիմաւորելով մեր կարիքները:

Երախտազիտութեան մեծազոյն բաժինը կը պարտինք նախ Հ. Յ. Բ. Բ. Միութեան, ազգին կարիքներուն միշտ հաղորդ և օժանդակ այդ «փոքրիկ հանրապետութեան», որուն սփոփարար ձեռքին շատ բան կը պարտի Ս. Յակոբեանց Ռւխտը և անոր կամարներուն ապաւինած մեր ժողովուրդը:

Երախտազիտութիւն ի սրտէ Ամերիկահայութեան, որուն, մեր աղէտի օրերէն ի վեր, այս երրորդ անգամն է որ կը գիմենք օգնութեան խնդրանքով, ընդունելով միշտ եղբայրական լիաբուռն օժանդակութիւն:

Ծնորհակալութիւն նոյնպէս Հարաւային Ամերիկայի, Եղիպատոսի, Պաղտատի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Եւրոպայի և Միջին Արեւելքի միւս երկիրներու մեր պատուական ազգայիններուն, որոնք անտարբեր չմնացին իրենց հարազատներու աղաղակող պէտքերուն առջև և միխթարութեան առիթը հանդիսացան մեզի, երբ պէտք զգացինք իրենց օժանդակութեանը: «Յիշեառոգեակ», կ'ըսէ Ս. Գիրքը, որքան քաղցր է այս պատզամը և տեղին այս առիթով բոլոր անոնց համար, որոնք նոյն ցեղի, արեան և ճակատադրի զաւակեներ են, իրարու գիմելու, իրարու հետ ըլլալու, ազգովին մեզի վիճակուած կեանքի դժուարութիւններու ընթացքին: Վայ անոնց, որոնց կեանքը ոչ օդտակար յիշողութիւններու շարքէ մը կը կազմուի, այս վերջինները կամաւոր կերպով կը սիրեն մոռացութեան ապաւինիլ: Մեծ անձնաւորութիւններու կեանքը պայմանաւոր է իրենց բարի յիշատակներովը: «Երանի որ ունի զաւակի Սիոն»:

Այս առիթով կ'ուղենք մասնաւորել մեր խորին երախտազիտութիւնը Ս. Աթոռոյս պատուական բարեկամին ու բարերարին, Վահեմ. Գալուս Կիւլպէնիեանի, որ իր տոհմին յատուկ բարեգործելու արուեստով մը պիտի հասնէր միշտ Հաստատութեանս կարիքներուն, առիթներ ստեղծելով յաճախ ի հաշիւ իր առատարաշխ նուիրատուութիւններու, ազնուական վեհութեամբ, որ կ'սիրեն է եղած միշտ իր նկարազրին:

Անցնող եօթը տարիներուն՝ Վահեմ. Գալուս Կիւլպէնիեանը միակը եղաւ, որ տարուան ընթացքին, քանի մը ամիս անգամ մը, առիթներ ստեղծեց միշտ իր իշխանական նուէրները Ս. Աթոռ դրկելու, կիրթ և ազնուական զգացումներով և միջոցներով, առանց զգացնել ուղելու իր տուածը: Բարերարելու այս կերպը յատուկ է միայն փառասիրութենէ զերծ հողիներուն, որոնք կը խորշին ցոյցերէ: Ս. Աթոռոյ անզուզական բարերարը չի հանդուրժեր իր անձին թմբուկով աշխարհը լեցնող աղմուկին: Իր բարձրօրէն մշակուած միտքն ու առաքինի հողին չեն կրնար հանդուրժել հման մակերեսային զգացումներով զբաղելու և զբաղեցնելու տատանքին:

Իր բարեգործելու կերպին մէջ ոչ միայն բարիքի իմաստասիրութիւնը կը նշմարուի, այլ, ինչպէս ըսինք իր բարերարելու կերպը կարիքները դիմաւորելու չէ որ կը ձգտի այնքան՝ որքան բարիքները յաւերժելու:

Երբ խօսք եղած է իր ներկայութեանը, մեր ազգային կարիքները հոգալու և մեր մտքին ու հողիին անդաստանները բարզաւաճելու, իր մտքին ու

զգացումին ոլաքը ուղղուած է միշտ Էջմիածնին և Երուսաղէմին, այն միակ զոյզ Հաստատութիւններուն՝ որոնք լուսաւոր և բախտորոշ գեր մը ունեցած են և կը շարունակեն ունենալ մեր կրօնական և մշակութային կեանքին մէջ։ Ա. Աթոռոյ մեծ բարեկամն ու բարերարը կը հաւատայ Էջմիածնի հոգեկան ու խորհրդանիշ գերին, այն զերազոյն մազնիսին, որ դարեր շարունակ իրեն քաշած է սերուղներու նայուածքը։ Արովհետեւ Էջմիածնը միայն նուիրապետական մեր բարձրագոյն Աթոռը չէ, այլ զերազոյն խորհրդանիշ մը, իմանալի այն պարունակը՝ զոր իւրաքանչիւր ժողովուրդ ունի և կը ստեղծէ իրեն համար, իրքեւ զերազոյն ամրոց և կամար-դօտի, հոգիները իրարու զօդող։

Իսկ Երուսաղէմի Արքոց Յակոբեանց Առաքելական Աթոռը, իրքեւ զերազանցօրէն կրօնական Հաստատութիւն՝ շատ վաղնջական օրերէն սկսեալ՝ առարկայ եղած է Հայ ժողովուրդի սիրոյն և պաշտամունքին, առաւելաբար Ս. Երկրի մէջ կատարելով մեր Եկեղեցւոյ և ազգին պատկանած Արքավայրերու պահպանութեան դործը։ Իսկ իրքեւ ուխտավայր քրիստոնեայ սերուղներու, ան զրաւած է ու կը զրաւէ տեղ մը, որուն կրօնական տարածքը հոգիներուն վրայ, վեր կը մնայ չափերէ և բաղդատութիւններէ։

Այս զոյզ սրբազն Հաստատութիւնները եղած են միշտ Հայ ժողովուրդի համար հայրենի հող և անկիւն, և ունեցած իրենց գերը մեր ժողովուրդի կրօնական և ազգային կեանքին վրայ։ Այդ Հաստատութիւններէն միոյն, Երուսաղէմի Ս. Յոկոբեանց լայնախարիսխ և ազգապարծան մենաստանին մէջ է որ կը բարձրանայ Ս. Աթոռոյ կիւլպէնկեան Մատենադարանը, կառուցուած Վահմ. Գալուստ Կիւլպէնկեանի կողմէ, ի յիշատակ իր երջանիկ ծնողներու, տաղաւարելով իր մէջ կրօնի, կրթութեան և զրականութեան զանձերը։

Անդրադարձումի և երախտազիտութեան այս սրտազին առիթով յանուն Ս. Աթոռոյ և Պաղեսամինի աղէտահար մերազն ժողովուրդին, Նորին Վաեմութեան Ս. Աթոռոյ պատուակամն բարեկամին ու բարերարին կը յայտնենք մեր շերմազին երախտազիտութիւնը, մատթելով ի սրտէ իրեն երկար ու առողջ բազմաթիւ տարիներ, որ զէսզի ի վիճակի ըլլայ ան իրագործելու ինքվինքը ի նպաստ մեր Եկեղեցիին, մշակոյթին և ժողովուրդի բազմերես կարիքներուն։

Օքնէնք յիշատակին իր ծնողաց և յարգանք ու լաւազոյն մազթանքներ նոր Տարւոյ և Ս. Ծննդեան տօներուն առիթով, Ս. Աթոռոյ Միաբանութենէն իր մեծ բարեկամին ու բարերարին։

Վ.Ա.Մ. ԳԱՅՐԱԿ ԿԻՒԼՊէՆԿԵԱՆԻ :



ԿՐՈՆԱԿԱՆ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ

— • —

«Եւ ի վերայ նոցա եւ սուրբ առնեմ զանձն իմ, զի նելիքին եւ նոցա սրբալ համարութեամբ»:

ՅՈՎԼ. ԺԷ. 19

Յովհաննու աւետարանին առնուած այս տողերը մատ կը կազմեն այն սրտառուչ աշոմքին, զոր Յիսուս ըբաւ իր աշակերտաներուն համար, չարշարանքի զիշերուան նախօրհակին, երբ այնքան մօտաւուած էր այլևս մութին մէջ նիւթուած չարիքը:

Յովհաննու աւետարանին մէջ սքանչելի կերպով զիշերիրուած է համար Յիսուսի մարդկայինը, իր հոգեկան կեանքի արտայայտութիւնները, ատգնապները, արցունքները, իր վամճ կեցուածքը, սէրը իր բարեկամներու նկատմամբ, յարգանքն ու փոյթը իր զործին համար: Միւս հողմէն իր աստուածային բնութիւնը, իրրե Բան և Արդի Աստուծոյ, կը յայտարարուի հոս իրրե գերազայն յայտնութիւն, զործ և նպաստակը Աստուծոյ: Առակներէ, սիրազործութիւններէ և ժամանակի իրադարձութիւններու աւելի՝ հոն արձանագրուած կը տիսնենք մեր Տիրոջ հոգեկան աշխարհը, իր աշակերտաներուն բացուած երջանիկ մաերմութեան մը մէջ, որ որքան յուղիչ այնքան ալ վսին է:

Յովհաննու աւետարանիչին միտքը փաստախոսական ըլլաւէ աւելի՝ հայիցնողական է, իրերու և իրազութիւններու հոգեկան հողմին վրայ բացուող: Փաստերէ աւելի զգացումներ և հայիցնողութիւններ են որ տուն կուտան իր արտայայտութիւններուն:

Ճշմարտութեան հասնելու զիստաւոր երկու կերպ կայ, մտածելով անոր մասին և զգալով զայն: Մակայն ամենէն խոր ճշմարտութիւնները զգալով է որ ի յայտ կուզան: Արքա՞ն ճիշդ է այն խօսքը թէ մեծ ճշմարտութիւնները սրտէն կը բխին, և թէ սիրազ ունի պատճառներ և արամախութիւններ, զոր միտքը կ'անզիտանայ:

Մէկը ճիշդ կարենալ հասկնալու համար, պէտք է սիրել զայն: Եթէ չզգանք ճշմարտութիւնը չենք կրնար ամրողջապէս վերահասու ըլլաւ անոր: Նոյնիսկ նիւթ մը յաջողութեամբ կարենալ ուսումնակիրելու համար, ինչպէս բառը արդէն իր կազմութեամբ կ'արտայցատէ, պէտք է սիրել զայն: Նոյնն է պարագան մանկովարժութեան և համբային քարոզչութեան մէջ: Աւսուցիչ մը այն առեն միայն կը յաջողի, երբ զիսէ և կրնայ սիրել իր աշակերտաները: Առանց սիրոյ բուժիչ զօրութեան կարելի չէ հոգիները ճանչնալ և կրթել:

Նոյն է պարագան հոգեսոր ասպարէզին մէջ, երբ հոգեսոր հոգիւը բարձրօրէն չի զնանատեր արժէքը մարդկային հոգիին, չի կրնար լաւութ անոր փրկութեան և ծառայութեան զործին: Այսիւ մարդկը, կը նշանակէ սերտումի առարկայ ընել զաննք, հետաքրքրութ անսնց կարիքներով և նպաստաւորի զիրենք:

Յովհաննէս աւետարանիչը կը զգայ ճշմարտութիւնը և կը հասկնայ իր Տէրը՝ սիրելով զայն: Իր աւետարանին մէջ փաստարկութիւններու շարքեր զոյութիւն չունին, հայիցնողական կիմայ մը կը տիրապիսէ հոն, տաք ու զգայուն որտի մը շուղարձկութեան ընդմէջն:

Կեանքի ողբերգութիւնը կը սկսի հոն, երբ մարզը սինիք և համար զգացումէ մը կը նայի կեանքին: Նեղ ու ծանծաղ միտքեր և հոգիներ չեն կրնար սիրել ու սերտել հոգիները, սաեղծելու համար կեանքի մէջ ու իրենց չուրջ այն տաք ու եղբայրական մթնոլորտը, որ մեզ կ'առաջնորդէ անձնասիրութեան նեղ կածաններէն զէպի այլասիրութեան լոյն պաղստանները: Արքա՞ն անուշ և զեղեցիկ պիտի ըլլար կեանքը, եթէ մարդ անասնական նայուած քով չնայէր անոր, զայն իր հաճոյքին ու շահուն միայն զործածելու համար, այլ իր նիւթական ու բարոյական կարելիսութիւններէն բաժին հանէր եղբայր մարզուն:

Յովհաննէս աւետարանիչին բաղդատմամբ, բոլորովին տարրեր է Պետրոս առաքեալին հասկացազութիւնը Յիսուսի մասին, շինուած անհնարին, անհնեթեթ և բուռն վրիպումներէ, սրբագրուած զանգաղ և ցաւազին եղանակաւորութեամբ: Ս. Պողոսին Քիստոնէութիւնը, միւս հողմէն, կազ-

մռած է հետոյին մէջ կոանուած երկաթէ մտածաւմներով, ուր լոյնիմացականութեան մը խոր փորձառութիւններն և Ա. Հոգիին ներկայութէ երջանիկ ճանաչողութեամբ զիւրար կը լրացնեն:

Յովհաննէսի Քրիստոսագիտութիւնը կուգայ մէր Տիրոջ հետ ունեցած իր քաղցր յարաբերութիւնէն, բարեկամութիւնէն: Օրեւրով, ամիսներով և տարիներով ան լուս պաշտանքով զիւրած է Տէրը և հետեւած Անոր բալոր ներքին ու արտաքին արտայայտութիւններուն, և նոյնացուցած ինքզինք իր Տիրոջ հետ, զգալով համահաւասար Անոր սէրերը, տեղջերը և տափնապները: Յովհաննէսի համար Յիսուս Առուած մը չէ միայն, այլ սիրելի մը և մեծ բարեկամ մը: Այն անհուն և ճառագայթարձակ սէրը՝ զար Քրիստոնէական եկեղեցին միշտ վեր հանած է, մեզի կուգայ զբաւորաբար Յովհաննէսի աւետարանով:

Յիսուսի սէրն ու բարեկամութիւնը, իր աշակերտներու նկատմամբ, կը բղիխ այն զգացումէն և հաւատքէն, թէ անոնք պիտի չարունակին իր զործը և պիտի նուիրուին իր զատին: Յիսուս հաւատք ունէր անոնց վրայ՝ շատ աւելի, քան ինչ որ իրենք ունէին իրենց մասին: Այն բոլոր ձիրքերը, որոնք սրբազն բան մը կը գործնեն բարեկամութիւնը, կը զտնենք Յիսուսի իր աշակերտներու նկատմամբ ունեցած սիրոյն մէջ:

Մարդկային ոչ մէկ յարաբերութիւն կատարեալ է, եթէ չէ պատկուած բարեկամութեամբ: Եսոյնիսկ եղբայրական, ծնողական, որդիական և ամուսնական սէրերը, երբ չեն պատկուած բարեկամութեամբ, վազանցուկ և անիմաստ են: Յիսուս իր աշակերտներուն մէջ բարեկամներ վնասեց, վասնզի ճշմարիտ բարեկամութեան զգացումը միայն կրնայ իրարու կապել սիրտերը: Իրական բարեկամութիւնը սակայն գաղափարի ընկերակցութիւնն է: Պործի, չահու և հաճոյքի ընկերակցութիւնները վերջ կը զտնեն շուտով, և վատահելի ու մեայուն զետին մը չեն կրնար երաշխաւուրել, եթէ ամրապնդուած չեն բարեկամութեամբ: Յիսուս սիրուած էր իր աշակերտներէն իրենց լոյնիմացական կապը անբաւական կուգար իրեն, անոնց մէջ բարեկամներ

վնասեց և սփոփուեցաւ փոխադարձուած մտածումով: Այս է պատճառը որ բոլոր քրիստոնէութեան ուուրբերն ու հաւատաւշեալները ճշմարիտ քրիստոնէին կեանքը նկատած են բարեկամուկան հաղորդակցութիւն մը Աստուծոյ հետ, Յիսուս Քրիստոսով:

Յիսուսի բավանդակ մտածումն ու կեանքը ի սպաս զրուեցաւ իր զատին: Իր բառը խօսքերը, հրաշքներն ու գործերը մէկ նպատակ ունէին, ծառայել իր զատին և հրաւիրել սւրբները նոյն նուիրման: Իր աշակերտներուն վրայ մեծ հաւատք ունէր, թէ անոնցմէ բաժնուելէն վերջ, անոնք պիտի շարունակին իր մեծ գործը, որ Աստուծմէ կախում ունենալով հանգերձ հարստագիտութիւն կը զգար մարդերու այդ մասին բերելիք համակրութեան համար: Աշխարհի մէջ ոչինչն կրնար զինքը զոհացնել, եթէ ոչ հոգիներու ամբողջական նըւպիրումը աստուածային այն ծրագրին՝ որուն ծուայել փառքը ըրաւ իր կեանքին: Մահը ինքնին արժէք չունի եթէ զատի մը և ճշմարտութեան մը համար չէ եղած: Սակայն ամէն մարդու արուած չէ զոհելու ինքզինքը, եթէ չունի ճշմարտութեան, բարութեան և գեղեցկութեան սէրը: Անոնք միայն կրնան նուիրել իրենց կեանքը, որոնք անցած անհատական շահերէն և ցանկութիւններէն անդին, հասած են ներքին բիւրեղացման, պարզութեան, պայցծառութեան: Կը ճանչնանք զանոնք, սուրբեր, հերոսներ, մեծ արտեստագէտներ, որոնք սովորական մարդերէն վեր ճակատագրով, կ'իրագործեն մարդկային կեանքի բարձրագոյնը:

Յիսուս իր այս սրբազն գործին համար երեք տարիներ շարունակ պատրաստած էր առաքելները, փոխանցելով անոնց իր ճառագայթուններագիրը, որպէսզի անոնք կարենային իրական միջնորդը ըլլալ Աստուծոյ Բանին: Քրիստոնէութիւնը զերպանցորէն անձնական նկարագիր մը ունի, հետեւաբար անհրաժեշտ էր պատրաստել անձերը, զանոնք հարազատ հաղորդիչներ ընելու քրիստոնէական ճշմարտութեան: Ինչպէս աշակերտները իր մագնիսին վազած էին, մին թողլով իր մաքուաւորի սեղանը, միւսը իր նաւակը, կազմելու փաղանգը գաղափարի մարգոց: Յիսուս կ'ուզէր որ

իր աշակերտները, այսպիսով, տանէին ճըշ-
մարտութիւնը աշխարհին և իրազործէին
Քրիստոնեայ Եկեղեցին:

Երկու դասակարգի մարդեր կան կեան-
քի մէջ զլիաւորաբար. անոնք որ իրարու-
հեա կը հազորդակցին անհատական զգա-
ցումի գետնին վրայ և անոնք որ յանուն
սկզբունքներու Առաջին դասակարգի մար-
դեր աւազի հատիկներու նման իրարու
փակած են, հովք կամ արևի ջերմութիւնը
կրնայ զանոնք իրարմէ զատել և առանձ-
նացնել, իսկ երկրորդ գասուն պատկանող-
ները նման են երկաթի հատիկներուն՝ մագ-
նիսէ մը քաշուած:

Միացման կենդանի այդ օդակը. նախ
առաքեալներու յետոյ բովանդակ Եկեղե-
ցին համար պիտի ըլլար Ս. Հոգին, որուն
մէջ պիտի եղբայրանար, զօրանար ու միա-
ձուլուէր քրիստոնեայ մարդկութեան սիրուն
ու միտքը և կապուէր Աստուծոյ: Առա թէ
ինչո՞ւ Յիսուս կը պատուիրէր իր առաք-
եալներուն, իրենցմէ բաժնուելու ատեն,
չթողուէ երուսաղէմը մինչև որ զար իրենց
Հոգին, Ս. Միթթարիչը:

Անոնք մինչև այն ատեն ընդունողներն
էին եղեր ճշմարտութեան, ականատեսներ
աստուածային կեանքի մը: Այժմ հարկ էր
իրենց ընդունածները աշխարհի մէջ գործի
վերածելու, իրենք տանելու ճշմարտու-
թիւնը, ապրելով աստուածային կեանք մը,
իրազործելով Եկեղեցին:

Առաքեալները իրենց Տիրոջ մահէն ու
Յարութենէն զիրջ՝ պիտի հասկառային այս
բոլորը և պիտի մեկնէին իրենց առաքելու-
թեան, իրենց արիւնով իրազործելու Եկե-
ղեցին, ստեղծելու համար մարդերու այն
մեծ բարեկամութիւնը՝ որ Քրիստոնէական
կրօնին միայն յատուկ է:

Ե.

ՄԱՐԴԵՂՈՒԹԵԱՆ ԽՈՐՃՈՒՐԴԸ

«Զի ծնաւ ձեզ այսօտ Փրկիչ, որ է
Օծեալ Տէր, ի բաղադի Դարիք: Եւ
այս նշանակ ձեզ, զանիցեց մա-
նուկ պատեալ ի խանձարու և
եղեալ ի մօսւր: ՂՈՒԿ. Բ. 11-12

Մարդեղութեան խորհուրդը, քրիստո-
նէական դաւանաբանութեան մէջ վարդա-
պետութիւն մըն է որուն զլիաւոր ա-
ռանցքը կը կազմէ քրկուզործութեան խոր-
հուրդը, ան՝ ցոյց կուտայ Յիսուսի ան-
հուն խոնարհութիւնը: Աստուծ երկինքէն
երկիր իջաւ և առաւ մարդկային բնութիւ-
նը, բացի մեղքէն, նպատակ ունենալով
մարդոց բարձրացումը և նուեանումը մեղ-
քին: Մարդեղութեան խորհուրդին նպա-
տակը սկզբնական մեղքին ջնջումն է մար-
դոց մէջէն: ուստի քրկուզործութեան ճամ-
բան բացուեցաւ մարդկութեան համար Յի-
սուսի մարմնառութեամբը: Սկզբնական
մեղքը, խիստ և գաժան զատակնիք մըն էր
Աստուծոյ կողմէն տրուած, որ պիտի վերա-
նար Յիսուսի-Քրիստոսի մարդեղութեամբ
և ծնունդով: Յիսուսի ծնունդը ցոյց կու-
տայ Աստուծոյ անհուն, անբովանդակելի
սէրը առ մարդիկ. Յավհաննու աւետարանը
յատակ կերպով կը շեշտէ այդ պարագան.
«Զի այնպէս սիրեաց Աստուծ զաշխարհ,
մինչև զմբրին իւր Միածին ետօ (Յովհ.
Գ. 16): Ս. Ծնունդը կը յայտնէ նաև Աս-
տուծոյ հայրութիւնը, խնամատարութիւնը
և պաշտպանութիւնը իր արարածներուն:
Ս. Ծննդեան տօնը իր խորքին մէջ առա-
ւելարար Աստուծոյ հայրութեան և մարդոց
Որդիութեան տօնն է: Անկեալ մարդը, իր
գրախանման կենցաղին վերագունալու
համար, ասածնորդի մը, լոյսի մը պէտք
ունէր վերագունալու համար իր կորուսած
որդիութիւնը: Ս. Ծննդեան տօնը արգարե
խորհրդաւոր տօնն է բովանդակ քրիստո-
նէութեան և հայ բանասակազմը թախչք տա-
լով իր հոգեւոր ներշնչումին կ'ըսէ. և Խոր-
հուրդ մեծ և սքանչելի որ յայսմ աւուր
յայտնեցաւ:

Արդարեւ, Յիսուսի մարդեղութիւնը
պարհուրդ մեծ և սքանչելի է:

* * *

մը առաջնորդութեամբ և մատուցին իրենց
նուէրները, ոսկի, կնդրուկ և զմուռու:

Համարաբրառ աւետարաններէն, Ա.
Մատթէսու և Ա. Պուկաս, միայն Յիսուսը
Ա. Ծննդեան պարագան կը պատմին. Ա.
Յովհաննէս լուս կը մնայ այդ մասին: Ա.
Մատթէսու աւետարանիչ կը պատմէ լուսա-
ւոր առողին երեւումը, մոգերուն գալուս-
որ, Բեթղեհէմի մանկանց կոտորածը և ե-
զիպառու վախուսուք: Իսկ Ա. Պուկաս աւե-
տարանիչ կը պատմէ Աւետարանը, մարգա-
համարը, հրեշտակներու փառարանութեանց
երգը, հոգիւներուն երկրպագութիւնը և
այլն:

Ա. Պուկաս աւետարանիչ մասնաւոր
կերպով կը յայտնէ և կը չեշտէ թէ՝ Քրիս-
տոս ԱՈՅՑ էր հեթանոսները լուսաւորելու
և թէ անոր ԱՈՅՑը փրկութիւն պիտի ըլլար
բոլոր ժողովուրդներու ւոյս ի յայտնու-
թիւն հեթանոսոց» (Բ. 31):

* * *

Երեք հազար տարիներ առաջ, եզրիպ-
տոսի մէջ երբայիցի սորուկ կին մը, մա-
նուկ մը ծնաւ և զայն ոպորէ չինուսուծ կը պա-
րապատ օրօրանի մը մէջ զնելով, ստիպ-
ուեցաւ նեղոս գետին մէջ նետել: Աստուա-
ծային նախախնամութեամբ, այդ մանուկը
աղատեցաւ և Մովսէս կոչուեցաւ, որ
«Ճուրերէն աղատուածօ կը նշանակէ:

Մօտ երկու հազար տարիներ առաջ,
Բեթղեհէմի մօտ, անշուք քարայրի մը մէջ,
որ կենդանիներու իրեր մակաղատեղի և օ-
թարան կը ծառայէր, ծնաւ մանուկ մը,
Յիսուս Քրիստոս, Աստուծոյ Միամին Ար-
դին: Մեր Տիրոջ Ս. Ծննդեամբը նոր թուա-
կան մը, նոր գարազլուխ մը բացուեցաւ:

Մէծն մականուանեալ Հերովդէս հրէից
թագաւորը, որ Հռովմէն նշանակուած էր,
ուզեց զլիյն սպաննել, սակայն Աստուա-
ծային նախախնամութեամբ Անիկա աղա-
տեցաւ: Երկինքի հրեշտակները օրհներ-
գեցին Անոր Ա. Ծնունդը փառարանելով՝
Փառք ի բարձունս Աստուծոյ և յերկիր
խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւննօ:
Բեթղեհէմի և ըրջակայից հոգիւները եկան
և երկրպագեցին մանկացեալ Աստուծոյ,
մոգերը արհեւելքէն եկան լուսաւոր աստղի

* * *

Հրեայ ցեղին մեծագոյն առաջնորդը և
պատմութեան թատերաբեմին առջեւէն ան-
ցած տեղապաշտ և հաւատքի մարգը, Մով-
սէս մարգարէն, որ Աստուծոյ կողմէն պաշ-
տոն սուսցաւ առաջնորդելու իր գերի ժո-
ղովուրդը զէպի Աւետարաց երկիրը, Քորեք
Երան բարձրութեանց վրայ երբ ինքզինքը
անկէզ մօրենին առջեւը գտաւ եւ գէմ
յանդիման եկաւ Ավենակալ Աստուծոյ հետ,
իր երեսները աստուածային լոյսերով և
չողերով պայծառացան և Մովսէս մարգա-
րէն լինեն վար իշխնելէն վերջը ստիպուե-
ցաւ քօզ մը զնել իր երեսին վրայ, վասն
զի՞ երեսները անօրինակ փայլով կը չո-
ղային և աչքերը փայլակնացայտ կայծեր
ունէին: Մովսէս մարգարէն երկու խտէալ
ունեցաւ իրեն համար, մին՝ Աստուծոյ
պաշտամունքը և միւսը հայրենիքին հրայր-
քը: Մովսէս մարգարէն եւ մեր Տէր Տէրը Յի-
սուս-Քրիստոս, նանդիմութիւններ ունին
իրարու հետ, վասնզի՝ Մովսէս մարգարէն
ըսաւ իրայէլի որդիներուն: «Մարգարէ
յարուցէ ձեզ Տէր Աստուած ձեր յեղարց
ձերօց իրրե զիս, նմա լուիջիք» (Երք. Է.
37):

Եթէ երբեք Մովսէս մարգարէն իր ժո-
ղովուրդը պատագրեց և առաջնորդեց զէ-
պի Աւետարաց երկիրը, Յիսուս-Քրիստոս,
Աստուծոյ Միամին Արդին, աշխարհ եկաւ
ոի լրումն ժամանակից փրկելու, բովան-
դակ մարգարէն և առաջնորդելու զա-
նոնք Աստուծոյ լոյսին:

* * *

Ա. Աւետարանը Ամանուկ մը պիտի
գտնէք Կ'ըսէ, որ է ըսել սկիզբը մարգ-
կային կեանքի մը, «Լաթերու մէջ փաթ-
թուած» որ է մարգկային տկարութիւն-
ները, պաշտպանուելու համար բնութեան
եւ օդին խստութեան զէմ եւ ի վերջոյ
ամսուրի մը մէջ գրուած»: Ուրիմն Ս. Ա-
ւետարանին յիշած ամանուկն բառը բնու-
թիւնը կը ներկայացնէ, «Լաթերը» տկա-

բութիւնները, իսկ ամսուրը» ուր Ան զըրուեցաւ՝ ցոյց կուտայ Անոր խոնարհութիւնը իր Աստուածութեանը մէջ:

«Խաղաղութեան իշխաննը» որ ծնաւ Բեթղեհէմի մէջ, ի լրումն մարգարէութեանց եկաւ և բնակեցաւ մեր մէջ ուղեղ մարդկան չընկցաւու: Ան է մեր իշխաննը, մեր Տէրը, մեր առաջնորդը բոլոր ժամանակներու մէջ:

Աշխարհի բոլոր քրիստոնեայ ազգերը և ժողովուրդները, մէնք ևս իրեւ ազգ և եկեղեցի պէտք ունինք Անոր, խաղաղութեան և սիրոյ մէջ ապրելու համար:

Արգարութեան Արեգակը, որ իր Ա. Մնակեան տօնին առթիւ իր բոցանչոյլ ճառագայթները կը տարածէ բովանդակ աշխարհի ժողովուրդները և ազգերը լուսաւորելու համար, թող մեզ ալ լուսաւորէ, վասնզի պէտք ունինք անոնց, ամէն ժամանակէ աւելի, հիմա մանաւանդ:

Խոնարհնք իր առջեւ և տանք Անոր մեր սրտերուն երկրագայթիւնը, այնպէս ինչպէս հոգիւները ու մօզերը եկան և խոնարհեցան Անոր առջեւ: Ասմէր վառենք և լուսաւորուինք Անոր աստուածային անչէջ և անշամանդաղ լոյսերովը:

Խունկեր ծխենք Անոր խորանին առջեւ և աղօթենք որ, Տէրը խաղաղութեան մէջ պահէ բոլոր ազգերը և ժողովուրդները: Քրիստոսի թագաւորութիւնը վերջ ու վախճան չունի, Ան յաւխենական և անվախճան է: Անոր թագաւորութիւնը ժամանակէն եւ միջացէն զեր է, Ան՝ երկնային սահմաններ չունի, վասնզի՝ անսահմաննելի թագաւորութիւն մըն է: Անոր սահմաններն են Սէր, Աստուածապաշտութիւն, Խաղաղութիւն և Արրութիւն:

ՊԱՐԴԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՈԵՑԷՈՍ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ա.Ր.ԶՈՒԱԿՐԵՎԸ

Մարտի 1 իշխան կը պարունակէ օրուան այժմէսւթիւններուն շուրջը արձակ խօսքեր, որոնք շատ զիւրաւ պիտի չափաբերուելին եթէ ուզէր մէկը ընել ասիկա: Տասներորդ նամակը կը խօսի նոր ամրիկն: Աւզուք կ'ունենաք դասական պատկերները պալսական կաղանդի մը, այնքան ընդհանուր, աւելի ճիշդ բառով մը՝ գասական յօրինուած քով, տեղական գոյնէ, համէէ, օրուան իրաւ յոյզերէն ընկարձակ նիհաւութեամբ մը: Մարդ զիւրաւ այդ հանդէսը կը փոխազրէ աօխարենի վրայ որեւէ տեղ, ո՛րևէ ժողովուրդի մէջ պատահելի: Իսկ տրումէ է տամնելչորսերորդ նամակը որուն նիւթին է Մայիսը: Մափուած հմ արտազրել . . . «Ճե՛ս այս տղաքներ, ինչպէս գասնուելներու նման զուարթ՝ կը խայտան մարդաց վրայ, կը վազվանի խնդագին, զաւար խոտերու վրայ կը թաւալին ու խենդի պէս մէկ ծաղկէն միւսին զիմելով փունջ կը կազմեն երգիներփեան՝ իւրեանց փափկածայն սիրուն տղաղակները խառնելով թաչնոց գայլալիկներուն»: Մարդերը և իրերը զատող էջերու վրայ մարդ զարմանքով կը հարցնէ տեղը այս աժան զարներութեան: Բայց քիչ մըն ալ տեսնենք երիտասարդը . . . «Ինչպէս քաղցր է իրեն այն ատեն բնութեան ծացը ուր հեշտութեամբ կը հոսեն իւր արցունքներ, ուր կը կարծէ համակիր էակներ տեսնել, սոխակին երգոյն՝ զեփիւուն ոսյին՝ տերեւոց սօսափիւնին ու ալեաց մըմունջին մէջ սիրով՝ վշտով կամ երջանկութեամբ հառաչող ու իր հոգւոյն պատասխանող ձայներ գտնել և զգալ թէ իւր սիրուն ալ ովկեանին նման կ'ընդարձակի ու երկնից պէս կ'առաջազարդի և թէ ինքն ալ իրեւ բոյր մը կը ցնդի կը խառնուի համազոյից հետ ու սիրոյ երգ մը գարձած կը կարուի տիեզերական ներգաշնակութեան մէջու: Անչո՞ւշտ: Կը յիշեմ Սէթեանը որ նման պահերը պիտի տաներ աւելի նրանուրը նկարչականու-



թեան։ Դուք մի հարցնեք թէ ինչ գործ ուշ նին սա պատկերները, քանի որ Կրտսեր Ռումանիթիքներուն համար զբելը շատ յաճախ նման պահեր ստեղծել ու օգտագործել կը նշանակէ։ Եթէ արտաքին աշխարհն համար առ հասարակ գոյները և զիծերը ձեզի կը թուին նեզից, աւ աւելի տառապագին զգացումներով լիցուիք պիտի երր միտքերու աշխարհին վրայ եղանակը գտնեք նոյն ահաւոր անդգածութեամբ։ Ահա անկէ ալ նմոյշ մը ձեզի . . . ։ Եթէ եամէն եղանակի մէջ բնութիւնը կենցանի է ու գործան, թէ եւ ամէն եղանակի մէջ նառնի իր զեղեցկութիւնը ու հրապոյները, բայց մանաւանդ զարնային եղանակի մէջ հիմաքանչ է նա, կենսայորդ և բազմահրապոյր, որպէս կինն իւր կուսական տիոց մէջ կը զարգարուի իւր չքնազագոյն շնորհներով ու քօլարկեալ աչերուն մէջ ունի ամենէն աւելի դիւթութիւն ու ձայնին մէջ սրտահաճոյ քաղցրութիւն։ Երկիրն, իրեւթագուշի մ'որ կը զարգարուի, կը բանայ իւր զոհարատութիւնը ու սապատներն ու կը պճնուի ճոխապահոյն, և ամենուրեք կը զարթնու կեանքը։ խոտոյն տակ միջատներ, օգոյն մէջ թիթեռներ, տերեսց ետև թաշունք կան։ արշալոյն իր ցողազին քրքմաթոյր ճաճանչներն ունի վերըստին, վերջալոյսն իր լուսախոսն մելամազձիկ ստուերներ, պուրակն իր խոհալից հոգանին, ծործորն իր զգչող առուակ, և ամէն ինչ ուշը է ու սիրով կը գրկախառնի, զեփիւն զտերե կը փայփայէ, սոխակն զվարդ կ'երգէ և ովկէան՝ հանդարտ երկնի լոյսերն կ'օրօրէ իւր ծոցոյն մէջ։ Քանի՞ն . . . և այլն . . . կը խորհիմ թէ բաւ են այս տողերը։

Պէրպէրեանի քրոնիկը աւելի վերջը, գէպի 1900, անշուշտ պիտի աղատի այս մանկական բանաստեղծութենէն, բայց գարձեալ պիտի չզանէ սեռին իրաւ փառքը կազմող այն չորութիւնը, զիծէ, կարկառէ սրութիւնը որով տեսիլներն ու գէմքերը կը թան սենուած մեր մտքին մէջ երբ կը կարգանք Արփիարը, ոչ ալ պիտի ճարէ իրեն այն սրտայոյզ, իրաւ, համակրական բանաստեղծութիւնը որով կը լրջանան Հրանդիք, Թլկատինցիի նոյնասես զրուածքները։ Բաղդատեցէք 1900էն վերջ զըրուած կարգութը (Ա. Զարգարեան) այս բա-

նաստեղծութեամն հետ ու դուք պիտի աւազէք ճաշակը որ մեզապարտ բանի մը վերածած է Կրտսեր Ռումանիթիքներու խառնուած քն ու տաղանդը։

Պէրպէրեանի քրոնիկը ի՞ր ժամանակին մէջ Զեմ ճապակեր։ Կան Չերազի Գրանցութը, Եղիան՝ իր ծպտութերով։ աւելի վար Մամուրեան, Ծերենց, Զիլինիկիրեան։ Պէրպէրեանի համար նուազագոյն արժանիք մը չէ կանոնաւոր լեզուն, յօդուածը կառուցանելու զգայարանք մը, երբեմն տաքնալու, կրքանելու դիւրութիւն մը։ Այս զինով է որ Արևելքի խմբակին վրայ իր յարձակողականը (Փե. նամակ) համով տողեր ու խմբ զիտուութիւններ իրարու կը խառնէ, հեռու թելադրելով Արփիարի խածան եղանակը։

Ին քնիր մէջ Ա-բ-բ-ի և Ե-բ-ը միջակ զիրք մըն է, նոյն միջակութեամբ որով զրուած են Մամուրեանի Հայկական Նուազանէն և Զիլինիկիրեանի Ա-շ-լ-ո-ր-ո-բ-ի է Ա. Պումը։ Զայն այսօր անհնար է կարգալ մէկէ աւելի պատճառներով։ Առանցմէ զօրաւուքազոյնը անշուշտ լեզուն և ոճը չեն կազմեր, ոչ ալ նիւթը, քանի որ այդ լեզուն լեզուն էր այդ օրերուն և նիւթը՝ մեր կեանքին քանի մը հիմնական երեանները և զայն յուզող հանգամանաւոր գէպքերը և մարդերը։ Զեն կարգացուիր վասնզի լրագրական իրենց ճակատագրէն չեն ազատազրուած, չեն գտած անձնական կինիք։ Զունին գտւերազրական տարողութիւն։ Զեն նուածած, ամբողջական նուածամբ մը, ոչ մէկ հարց։ Զեն սենուած, տիրական կատարելութեամբ ոչ մէկ գէպք։ Երկու կառել խօսեցայ ձեզի։ Կան զիրքին մէջ ուրիշ երկուք ալ, բայց քրոնիկէն տարբեր սեռի մը պատկանող։ Անոնք մաս կը կազմեն Պէրպէրեանի միւս աշխարհին խօսքի աշխարհին։ Քեաթիպեանին և Հիւկոյի մահերուն վրայ խօսքեր են անոնք։ Առաջինը մեզ կը յուզէ ոչ անշուշտ մահուան, բարիքի, զութի, ճակատագրի հասարակ-տեղիքներուն վրայ քնարական չերմ զեղութերովը, այլ այն տարբեր առաքինութեան պատճառով որ շատ մեծ անձնաւորութիւն և շատ բարձր ու եղերական ճակատագրի մը քանի մը էջի վրայ կը նուածան խօսողը ինչպէս կարգացողը։ Պիտի խօսիմ, աւելի անդին, Հիւկոյի վրայ իր ճառէն։

Կուգամ Պէրպէրեանի խմացականութեան, այսինքն այդ ժարգուն մէջ մօսծումի հէքեաթին։ Համապատիբը Զրաքեանի նուիրուած զիրքին մէջ լայնորէն կը զերւուծէ մօսծում յզացքին մեր մէջ զգեցած կերպարանքը։ Պէրպէրեանի առիթով իմ ըսկիթքները կը բազկանան այդկերպ յզացք մը հանգերծող քանի մը հանգամանքներէ։ Պրականութեան մը մէջ որ սկզբնական իր թափին, խանդավառութեան մէջ իրեն ունենէր սահմանած որոշ, անհրաժեշտ առաջազրութիւններ։ Իրու զազափառը չէր կրնար ոչ թէ զարգացում, զոյսւթիւն խոկ ունենալ։ Գիտական յօդուածներ ու զրքոյիններ (Խլմիրի զպրոցէն Գ. Կոստանդինի պրօցիւրները, մեր օրաթերթերուն ու հանդէսներուն մէջ քրոնիկի ձեռով առօրեայ զրութիւններ այնքան ազերս ունին իրաւ մասծումին հետ որքան եղիւա, Զերազ, Պէրպէրեան երիտասարդութեան զրական galimatiasն։ այս շփոթութեան հեղինակները զարձեալ այդ զպրոցին տղաքը կը մնան) չեն պատկանիր զարձեալ մասծում յորչործուած կրթանքին։

Եւ սակայն ետօնեղի զպրոցէն Պէրպէրեանն է որ ամենէն աւելի զրազեցուց մեր հրապարակը իր մատաժան փորձերով։ Իր քրոնիկները, ճաները, գեռ մատազ երիտասարդութեան օրերէն անոր վրայ բերին ծանրութիւն մը, չուք մը որ խօսոր կը համեմատէր այդ եռանգուն, աշխատաւէր բայց բարձրագոյն կրթութեան մը բարիքէն չըարերարուած աղուն իրական արժանիքներուն հետ։ Երկար ատեն մեր մէջ իմաստանէրներ նկատուեցան Միսաքեան, Մրմրեան, Եղիշէ եպիսկոպոս Գևորեան, Տիրան Զրաքեան, Եղիսա, Պէրպէրեան։ Բւրաքանչիւր անունի առիթով Համապատիբը կուտայ իրթագութիւններուն։ Առաջ սկսած մեր մատաժան գաղտնական պարզմանքը կը մատիկ ընտանիքներուն իսկը ին։ Երկու զինաւոր մարզերու վրայ անիմկա կիրարէկած է խօսքին կրթանքը։ —) — մողովդպական համախմբքուններ (զանոգան միութիւններու կողմէ սարքուած հանգէններ, պարզեաբաշխութիւններու առիթներ), բ) — ընտանիի մը համար կազմակերպուած խօսի հաւաքոյրեց (իր ճաները — հշանաւոր նույն-բանիքը իր զարժարանին ընթացքը աւարտող տղոց ուղղուած, օրաթերթերու մէջ իր բարոյախօսուական ճաները Կիրակինաւոր վիրտառութեամբ)։ Եթէ ասոնց վրայ աւելցնէք նաև զագալիներու վեայ արտասանուած խօսքիքը, զուք կ'ունենաք Պէրպէրեանի մեծապայծառ իմացականութեան ցոլաբանը։

Այդ խմացականութիւնը (օրականնը կը զիջիմ Զրաքեանի երախտագէտ զգացումներուն ու մտքին նախնական կառոյցին, զոհանալու համար աւելի պարզ։ համատ բառով խելքով սրուն գրական մէկ կերպարանքն է խոչոր այդ տարազը) անչուշտ զործած է մեր չըջանակներուն մէջ։

Անոր զպրոցը խելքի փառա մըն է ամենէն առաջ։ Այդ իմացականութիւնը ինքպինքը իրազործած է զարձեալ զիրով։ Ինձի կը մայ լիչել առաջին իրականութիւնը, զայն արժեարել իրեն պատշաճ չափովը ու ծանրանալ զիրով մեզի հասած զկայութեանց։ Այդ զիրը զգեցած է քանի մը տիրական կերպարանքներ։ Ասոնցմէ բռնիկապիը անցաւ վիրուծումէ։ Ասոնցմէ գրադարան կամ զրական մատածողութեան սպասաւորը պիտի անցնի զերլու ծու մէ ուրիշ բարակ-րամի մը մէջ։ Ասոնցմէ տահնաբանը որ իր խօսքը միօտ զրելու պարկեալութեամբ մըն ու մեացած է ուշազրաւ, նիւթը կուտայ այս բարակրամբին։

Կը լիշեմ այդ խօսքը իրազործող չը-նորները։ Չեմ լսած զինքը։ Ըրած եմ մորկ իր աշակերտները, խորհող մը կշռելու կարող անձնաւորութիւններ։ Լսու այդ վկայութեանց, Պէրպէրեան ատենարան մը յարգարող հիմնական տարրքերէն մէկ քանին ամիրագետած ըլլալ կը թուի։ Զայն, զուսպ շարժուձեւ, կորովի կառուցում։ Չէ յոզնեցուցած, չէ յարդի բացով խանդավագուած։ Ասոնք անհրաժեշտ նկատաղութիւններ են, բայց զիս չեն կրնար աւելի բաներ քանի որ իմ կեցուածքը զործած միտէ սրայն ունի նկատի։

Ցատա՞զը այդ խօսքին։

— Ահա իմ նպատակը։ Պէրպէրեան, խօսիք ընտրած ըլլալու հանգամանքովի խոկ իր մատածումին իրեն զահաւորակ, որզեազած է այդ խօսքը իր հասցէին առաջնորդ զելու սախողական պայմանը։ Ատիկա, իմ կարծիքով, մասիկ մեալն է զինքը մտիկ ընտանիքներուն իսկը ին։ Երկու զինաւոր մարզերու վրայ անիմկա կիրարէկած է խօսքին կրթանքը։ —) — մողովդպական համախմբքուններ (զանոգան միութիւններու կողմէ սարքուած հանգէններ, պարզեաբաշխութիւններու առիթներ), բ) — ընտանիի մը համար կազմակերպուած խօսի հաւաքոյրեց (իր ճաները — հշանաւոր նույն-բանիքը իր զարժարանին ընթացքը աւարտող տղոց ուղղուած, օրաթերթերու մէջ իր բարոյախօսուական ճաները Կիրակինաւոր վիրտառութեամբ)։ Եթէ ասոնց վրայ աւելցնէք նաև զագալիներու վեայ արտասանուած խօսքիքը, զուք կ'ունենաք Պէրպէրեանի մեծապայծառ իմացականութեան ցոլաբանը։

Այս բաժանումներուն մօտենալէ առաջ աւելաց չեմ նկատեր երկու խօսք Պէրպէտեանի մտածումները ընդունելու հանչընած մարդոց մտայնութեան։ Ծալովլորդական համախմբումները այդ օրերուն կը բաղկանային քանի մը եսանդուն տղոցմէ, ընդհանրագէս այդ միութիւններուն վարչականները որոնք պիտոնէ փակելու, հանգանակելու, իրենք զիրենք զործի վրայ ցոյց տալու աւելի կամ նուազ անխստառվանելի փառասիրութիւններով կը հաւաքէին թաղին երկուսն երիտասարդութիւնը, նորութեան հետաքրքիր չափահանները, ու մանր մունք ուրիշ միութիւններ։ Կուզա՞րայս զանգուածը ճշմարիտ ծարաւովք ատենախօս մը ունկնդրելու, ինչպէս է պարագան այնքան յաճախ տարներու մօտ։ Կը կասկածիմ։ Ատենախօսը իր առջն ունէր այդ խայտաքէտ, անձեւ, անհօգի, անկնիք առնուազն՝ ամրօխը։ Եւ ունէր իր մատաղեռանդը, չըսելու համար փառասիրութիւնը, իր ունեցած քիչը, շատը այդ մարդոց հասցնելու։ Ուրիշ։ Գրեթէ շատ քիչ բան (իր երկրորդ եղանակը, ընտրանիին ուղղուած խօսքերուն մտածուած, հասուն, իրաւ ձեռնարկ մընէ), Այնպէս որ այն նառերը որոնք մուտք են ունեցած Առաջնորդութիւններն մէջ (խօսած հմ այդ զիրքին առիթով այդ մասին), առանձին հրատարակուած գրեյյունները (Երեւ բանական բնակչութեան, Թըշ- պատութեան և Դաշնական, Գեղարքունիքի և Տեղական, Մարտիկ և Երևի մէջ կըրական տիտղոսուած ճանակը որոնցմէ երկուքը կը պատկանին հոււկ-բանիք չարքին), ուղղուած ըլլալով որոշ մտայնութեամբ մարդոց խումբերու, կը կրեն, անուղղակի անշուշտ, այդ նախապայմանին կնիքը։ Անոնց մէջ Պէրպէրեան չէ յարգած անշուշտ զինքը մատիկ ընողները, խնայելու համար անոնց չհասկցուած, օտար բաններութեալումէն ծագած անխուսափելի ձանձրոյիք խօսքէն, բայց չէ ալ կըցած մնալ մտածող մարդու հանդարտ այլուրութեան մէջ, իր նիւթը սպառելու միայն ուշաղիր, անկէ զուրս ուրիշ ոչ մէկ նկատումի հնդարկելով իր խօսքին գնացքը։ Անշուշտ այդ ատենախօսութիւնները բառամարտ մը չեն, ինչպէս ուղած են ներկայացնել Արփիարեանք։ Բայց ժամանակի մը մէջ ուրմեր բեմերը հայրենասիրական հոետորու-

թիւն միայն կը մատուցանէին աղջահարա ամբոխներուն, Պէրպէրեանի ընտրած նիւթերն իսկ կը մատնին աւելի բարձրորակ առաջազրութիւններ։ Այս մարդը կը հաւատայ թէ իր խօսքը լրացուցիչ մըն է իր զպրօցին։ Սորվեցնել և ոչ թէ խանդակված ալ։ Ազնուացնել և ոչ թէ հրանել։ Այսպէս պարզ հցուած՝ Պէրպէրեանի խօսքը զրական կերպարանքի մը կարիքն ալ ունենալու չէր, քանի որ այդ զարդարուն յօրինուած քը խօսուածի մէջ կ'անցնի անհամաւանք։ Անսնք որ Պէրպէրեանի զրականութիւնը կը գատապարտեն, հաւանաբար ազգուած են այդ խօսքերուն դրական այլ կերպարանքն, ու կը մոռնան թէ խօսն ու զիրը տարրեր բաներ են շատ յաճախ։ Տարբիներ զերջ երբ մարդ աչք մը կը նետէ այդ զովուած խօսքերուն յատակին, կը զարմանայ անոր պարզութեան, չըսելու համար ազքատութեան։ Յետոյ կը հարցնէ թէ Գեղցին և Գեղցրդունու յօրչորջուած բանխօսութիւնը (արտասանեալ ի լարանի Ընթեցասիրաց Ընկերութեան Օրբագլեզի 1876 Ապրիլ 24, ինչպէս կ'ենթատողէ հեղինակը իր վերնագիրը) ի'նչ տրամադրութեամբ ընդունեացաւ այդ ամբոխին։ Պէրպէրեան միշտ իր խօսքին նաւատին ունի։ Բայտ ասիկա։ Պէրպէրեան ուր որ ալ ըլլայ, ինքինքը իր զպրօցին, իր զասարանին մէջ զգալու ուրիշ հաւատքն ալ ունի։ Խօսեցէք այդ նիւթին զրայ ձեր տղոցը, զրականութեան զասի մը ասիթով, զուք պիտի ստեղծէք անշուշտ լայն հետաքրքրութիւն, երբեմ խանդակառութիւն։ Բայց թափեցէք ձեր բոլոր կորովք, բանի (verbe) ուժն ու շնորհները չուկայիկ մարդոց տարտընուած տրամադրութեան վրայ, դուք պիտի զգաք թէ որքան քիչ է ձեր մատուցածը այդ հոգիներուն։

Ց. ՕՇԱԿՈՆ

(Շարունակելիք՝ 2)



ԱՐԱԲԱԿԱՆ ԲԱՆԱՍԵԳՆՈՒԹԻՒՆ**Ն Գ Ա Ճ Ե Տ Տ Տ**

«Ցըտեսութիւն ձեզի նիւղեր, ձըմեռն եկաւ»,
 Հասաւ բըռչնիկն, «Կը ասականայ ցուցը տակաւ.
 Կը հանդիպինք նորէն երբու դառնայ գարուն»:
 Տերեւներն ալ ըստն անոնց ցըտեսութիւն,
 Հսին «ափիտի վերադառնանք բըռչունին նես,
 Ոնոր երգին, պայծառ գարունն երբ դառնայ ես»:

Ժամանակը մարդոց կ'ըսէ ամբանք բարով,
 Տերեւ, բըռչուն վերադառնան պիտ' ապահով,
 Խնձմէ սուղ բան չըկայ ամբողջ աշխարհի մէջ,
 Ու երբու ևս ձեզի 'մընանք բարով' ըսեմ,
 Երբ ևս անցնիմ, մարդիկ դարձիս բոլ չըսպասեն»:

ԷԼ-ՔԻԼԱՆԻ

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ե Գ Ա Ճ Ե Ս Ա Ջ Ե Ս

Մոռնալ ինչպէս մեզ, նոյնիսկ երբ տարիներ վերջ հիմա՝
 Ա՛լ կ'աղօսի օրէ օր դէմիդի պատկերը յսակ,
 Կը տրմի կանչն ալեւոր զանգակներուդ նեռակայ,
 Եւ անբոյր ծուխն է խունկին՝ բուրգառներուդ նեւին տակ:

Մոռնալ խորհուրդը ինչպէս տաճառներուդ սրբազն,
 Առոնց լոյսին մէջ զբարը՝ իմ մանկութիւնն առառ թեւ,
 Եւ նամբաններդ որոնի դաւերու նեսն ունին առդ,
 Գողգորայէն եւկառող յարութեան յօյսը միջնեւ:

Երուսաղէմ, հոգւոյս մէջ տակաւին շոնչն է ծփուն՝
 Քու խաւերուն ու հողին և ջուրերուն՝ որոնց վրայ,
 Գերազոյն Սէրն աշխարհի դրաւ դրումն իր անհուն:

Երուսաղէմ, մարդկային խղնին վիան մեծագոյն,
 Ժամանակին դէմ բացուող խորունկ վերի մը նման,
 Ուրիէ արիւնն Յիսուսի կը կարկըրի դեռ՝ անձայն . . . :

Վ.Ա.ՀՐԱՄ ՄԱ.Վ.ԵԱՆ

Հ Հ Ա Զ Ա Ն Ա Յ Ո Ւ Թ Ա Վ Ի Ս

Հոգածութեան վանդակին նէր բըռչունն է անիկա,
Արուն մօսիկ կայ փոքրիկ կիսալեցուն չըրաման,
Եւ կըսուցին առջեւ ալ հունի իր կերն առօհեայ:

Իր ճաշերէն վերջ պիսի ան կարենայ լուռ քառիլ
Մէկ ձողէ միւս երկարող թէլիկներուն մետաղէ,
Առ երազէ օրնէի բուն կամ մըրափէ ոսքի վրայ:

Եւ սիրացած Տէրերուն անհուն սիրոյն եւ զորին,
Հըլու իր կեանիք ապրի վանդակին մէջ միւնիոյն.
Գուցէ առանց տեսնելու մեծ անծանօք ընկերն ալ:

Մարմինն իր կուս հասուննայ եւ կանաչին ըղձաններն
Ընդերքներուն իր սրտին, անցնին ամառ ու գարուն,
Մըսի առունն եւ ձըմեռն ալ սառոյցով ըզգենու,

Մընայ հանդարս բըռչունն այս վանդակին մէջ միս մինակ,
Մինչեւ ու ոսքը սահի խոս իր կեանիին օր մը մեծ,
Եւ սապալի հոգիին ձեւն ալ վայրի սիրոյ մէջ:

Ա ն ե լ .



Յ Ա Յ Ա Վ Վ Ա

Արաւոյսն ինչպէս կը ցրմէ զիւերն
Լոյսը կ'ողողէ տիեզերքն համբուն
Ճիշդ այլպէս եւ դուն, ով յոյս իմ եւ նեռն
Միտքը եւ նոզիս նեզմով կը զեղուն:

×

Լուսուոր ով յոյս, անձրեւող նոզւոյս
Վրան կամարուող, ծիրանի զօսի
Բայց դուն միջօրէ, կերակրէ ինծի,
Զի կ'ամլացընես մտածում եւ յոյզ:

×

Գերչալոյսն ինչպէս նրայրքը վերչին
Մեռնող արևին կը բավիկ ռոայլ
Վրան աշխարհին, մարգին, անտառին,
Ահաւասիկ դուն՝ նոզիս ռոայլ:

×

Առտու եւ իրկուն եւ զիւերն ի բուն
Յանախանին մ'ես դուն կամ մտալիկում.
Ես խեղն կոչնական, դուն ծիրանեզարդ
Հիւր բարձրապատի, եկո՞ւր զբունուլ . . . :

ԶՈՒԵՐ Վ. Զ.



ԲԱՆԱՄԻՒՐԾԱԿԱՆ

ԳԻԼԳԱՄԵԴԻ ԴԻՒՑԱՉՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

90. — ու Գիլգամէջ թռչեց քու մեղքերը .
 91. — քու յահցանքներն ու ան[էծքները] .
 92. — Եշտար բացաւ իր բերանը ու ըստ .
 93. — ուզգելով [իր հօր՝ Անու]ին .
 94. — և Հայրիկ, սաեղձէ ինձի երկնքի
ցուլը [սրպէսպի զգեհանէ Գիլգամէջը] .
 95. — Ելցնէ Գիլի[զամէջը]
 96. — եթէ [չսահղծես] ինձի [ցուլն եր-
կընքի] .
 97. — Խոր[տա]կեմ պիտի [զուսն սասր-
երկիւայ աշխարհին ու վշշիմ պիտի
նիզը] .
 98. — [Ելքը, բաց] ձգել [պիտի] տամ, .
 99. — պիտի [վիր հանել տամ մեսահանե-
րը, սրպէսպի ուսին ոզքերը] .
 100. — [այնպէս որ մեսահաները պիտի]
աւելի [ըլլան քան կենդանիները]⁽⁷³⁾] .
 101. — Ա[նուն] բացաւ իր բերանը ու ըստ .
 102. — ուզգելով [մեջն Ել[տարին]] .
 103. — «Եթէ կատարիմ քեզի ինչ որ» կը
խնդրես [ինձ]մէ .
 104. — [պիտի ըլլան] եօթը տարիներ
յար[զի]⁽⁷⁴⁾ .
 105. — ամբարամձ [ես] արգեօք [բաւա-
կանաչափ հունտ ժողովուրդին հա-
մար],
 106. — աճեցուցած [բաւականաչափ] խար
[արջառին համար] .
 107. — [Եշտար բացաւ իր բերանը] ու ը-
ստ .
 108. — [ուզգելով Այնուին՝ իր հօր՝
109. — «Երկած եմ [հունտ ժողովուրդին
համար],
 110. — մշակած եմ [խար արջառին հա-
մար].
 111. — [Եթէ պիտի ըլլան եօթը] տարիներ
յարդի .
 112. — կուտած [եմ] [բաւականաչափ
հունտ, ժողովուրդին համար],

⁽⁷³⁾ 96-100 տաղերը զերահաստատուած են
կեշտարի էջքը սասրին աշխարհը քերթուածէն,
հակար կողմէ 12-20:

⁽⁷⁴⁾ Սովոր:

113. — [ու աճեցուցած բաւականաչափ] .
խար [նախսիրին համար] .
 114-115. — (փճացած):
 116. — [Տուր ինձի փոկը ցուլին],
 117. — [երր] Անուն [լուց այս խօսքերը],
 118. — [ցուլին փոկը Եշտարին տուաւ].
 119. — [ան բանեց] ու առաջնորդեց [ցուլը
զետին].
 120. — [ցանկապատեալ] Աւրուկի [փողոց-
ներուն մէջ],
 121. — [առաջնորդեց ցուլը],
 122. — իջու [ցուլն երկնքի]
 123. — իր Խիսչիւնովն [առաջին] [սպան-
նեց հարիւր մարդ]
 124-125. — երկու հարիւր մարդ
[երեք հարիւր] մարդ,
 126. — Խիսչիւնովն [իր] երկուրդ [զգեա-
նեց դարձաւ հարիւր մարդ]
 127. — երկու հարիւր մարդ երեք
հարիւր մարդ
 128. — . . . առկային (?)
 129. — [իր] երրորդ Խիսչիւնովն [Խոյա-
ցաւ] Էնկիուուին վրայ .
 130. — (սակայն) Էնկիուուն ի զերիւ հա-
նեց (?) անոր յարձակումը .
 131. — Էնկիուուն ցատկեց ու [բոլ]նեց եր-
կընքի ցուլը [իր] եզչիւրներէն,
 132. — ցուլն երկնքի արձակեց [իր] փրր-
փուրը անոր զէմքին.
 133. — [ցն]ցեց զայն իր հաստ պոչով:
 134. — Էնկիուուն բացաւ իր բերանը ու
ըստ ,
 135. — ուզգելով [Գիլգամէջին]:
 136. — «Ալ պարզենայի՛նք, իմ բարե-
կամ
 137. — ի՞նչպէս պիտի [անոր յարձակու-
մին] պատասխանենք .
 138. — իմ բարեկամ, տեսայ
 139. — և զօրութիւնը
 140. — պիտի հանեմ
 141. — ես [և զուն պիտի բաժնուինք աշ-
խատանքը].
 142. — պիտի բանեմ [ցուլը պոչէն],
 143. — պիտի լիցնեմ
 144. —
 145. — ու ծոծ [բակին] (ու) անոր [եղջիւր]-
ներուն [միլ]կւ
 146. — [պիտի քու թուրը զետեղես].
 147. — Էնկիուուն որսոց (զայն) ու
երկնքի ցուլը .

148. — բանեցից⁽⁷⁵⁾ զայն՝ իր [հաստ պո]չէն,
 149. — /կելիկի[դուն]
 150. — և Գիլգամեշը [մասզործի մը] հան-
 գոյն,
 151. — զօր ու
 152. — ծածրակին (և) եղջիւրներուն մի-
 ջեւ⁽⁷⁶⁾ [մինց] իր սուրը:
 153. — երկնքի ցուլը սպաննելէ յետոյ,
 խլ[եցին անոր] սիրով.
 154. — զետեղեցին (զայն) Շամաշի առաջ.
 155. — համ քաշուեցան ու երկրպազեցին
 Շամաշի առաջ:
 156. — Երկու եղբայրները նստեցան:
 157. — Իշտար բարձրացաւ ցան[կա]պատ-
 եալ Աւրուկի պարփառին վրայ.
 158. — եւու (զէպի) կեռիքները, ու ար-
 ձակեց անէծ ք մը:
 159. — «Է՞՞ Գիլգամեշէն», որ անարզեց
 զիս (ու) սպաննեց ցուլն երկնքին:
 160. — Երբ ինկիւուն լուց Իշտարի այս
 խօսքը:
 161. — անջատեց աջ ազգը երկնքի ցու-
 լին, ու նետեց (զայն) անոր զէմքին
 (ըսկելով):

⁽⁷⁵⁾ Հմանաբինակ խիզախութիւններ անհա-
 պոր չեն նաև նեղոսի բնակիչներուն. ան' V
 Bissing, Stierfang auf einem ägyptischen holzgefass,
 Athen, Mith., XXIII., 1898., էջ VII; Քրոշման
 Դահ Մինայեան անազազղնմերու վրայ. A. Reichenelt, Die stierspiele in der Kretisch-mykenischen
 Kultur, Athen, Mith., XXXIV., 1909., էջ 85; Cook,
 Zeus, I., էջ 497 և Ebert, Reallexicon der Vorges-
 chichte, XII., էջ 342, ու պահանձ յանական ազ-
 րիքներու մէջ:

Այս երկիւզալի լարախաղային հանդէսը որ
 յատկանչական զիմը կը կազմէր ցուլի մարտի
 թէքնիքին արեւելեան Միներկրականն, կը բազ-
 կանար պիգածէ մը՝ (սպաննեն բառ մը որ կը
 նշանակէ ան որ կը գրգռէ, կը միւէ) սրուն պաշ-
 տօնն էր նեղել, առնջել կենդանին. զիրացնե-
 լով սմադօրին՝ (սպաննեն բառ մը որ կը նշա-
 նակէ ան որ կը սպաննէ) մեռյնելու ճիզը. Orientalia, 1948, XVII., էջ 39.

⁽⁷⁶⁾ Ճարտար հարստածով մը, անա իսկայ թի-
 րամը, արզի ցլաւարտիկէն ալ կիրարկուած.
 Միը բնազրին մէջ, անասունի սպաննումին կը
 յաջորդէ ուշազրա զրուազ մը՝ որ աստուծոյ ու
 հերոսին միջէ երկարազզուոց մէջ է. ու ընա-
 կան զէմյանզիմանութիւնը, իր անզուզական
 կնիքով Միջազնեան բավանցակ զիւցաներգակ
 զրականութեան մէջ, ձերբազանէ երազներու
 ու տեսիւներու յաճախանքէն, երբ ասունածու-
 թիւնը կը յարարերի մարզուն հետ, Orientalia,
 1948, XVII., էջ 39.

162. — «Եթէ կարենայի քեզ բանել, անոր
 նման»

163. — պիտի ընէի (նաև) քեզի.
 164. — պիտի զօղէի անոր ընդերքները
 քու կողինու:
 165. — Իշտար հաւաքեց մեհենասպաննե-
 րը⁽⁷⁷⁾,

166. — աղիձներն ու պիրձողիձները,

167. — (ու) ոզը մը բարձրացաւ երկնքի
 ցուլի աջ ազգրին վրայ:

168. — Բայց Գիլգամեշէ կանչեց արհեստա-
 ւորները, զինազարձները,

169. — (անոնց) բոլորը:

170. — Արհեստաւորները զմայլեցան եղ-
 ջիւրներու ստուրպութեան վրայ.

171. — անոնց իւրաքանչիւրին զանգուածն
 էր երեսուն միաս⁽⁷⁸⁾ Արջաքար.

172. — անոնց թաւութիւնն էր երկու մատ-
 նաչափ.

173. — զեց զուր⁽⁷⁹⁾ իւղ տարողութիւնն
 (էր) երկուքին.

174. — մատուցանեց իրրն օձանելիք իր
 աստուծոյն՝ Լուգարանդայինին.

175. — բերաւ (զանոնք) ու կախեց իր իշ-
 խանական⁽⁸⁰⁾ ննջանենեակին մէջ.

176. — Եփրատի մէջ լուացին իրենց ձեռ-
 քիրը:

177. — Բանեցին իրարու (ձեռքէն) ու զա-
 յին.

178. — ձիազարեցին Աւրուկի վոզոցներէն.

179. — ժողովուրդն Աւրուկի հաւաքուած
 էր (զանոնք) զիտելու.

⁽⁷⁷⁾ Իշտարի զաշտամանքին մէջ էր նշար-
 ուէր կիներու մանաւոր զամ մը, որոնք սրբա-
 նաներու շաւրչի կտի արարազութիւններու կը
 նուիրուէին. անոնք կը ստորարածնուէին երեք
 զաներու, որոնք յիշատակուած են մեր բնազրին
 մէջ:

Ա. — Ki-iz-ri-e-est անզրատառը սկրետի ասր-
 գերափակեաց, մեհենասպան:

Բ. — shatSham-ha-a-ti ասրիձ:

Գ. — shatHarimati ասրեճազին:

Աւրուկ քաղաքը կեղրանն էր իշտարի այս
 կերբը. E. Dhorme, Les Religions de Babylone et
 d'Assyrie, Paris, 1919., էջ 213.

Դ. — իշտարանէիւր մնան հաւաքը էր 0.5
 քիլոգրամի:

⁽⁷⁸⁾ Գիլգամեշի Դիւցազներզութեան ժամա-
 նակալըշնին, իշտարանէիւր բարելական զուրց
 հաւաքը էր վաթուննինդ շալլուսի, A. Heidel,
 The Gilgamesh Epic ... էջ 55.

⁽⁷⁹⁾ She. Mitteilungen der Altorientalischen Ge-
 sellschaft, 1928/29., էջ 299.

180. — Գիլղամէշ [իր պատմութեան] քնարերգ-
չ չահերուն(81).
181. — [ըստու] (աս) խօսքերը:
182. — «Ա՞զ է (ամենէն) փառապանձը
զիւցազներու միջն».
183. — «Ձ է (ամենէն) հոյակապը մարդոց
միջն»:
184. — «Գիլղամէշն է (ամենէն) զերա-
զանցը զիւցազներու միջն».
185. — [Գիլղամէշն է (ամենէն) վո] եմը
մարդոց միջն»:
- 186-188. — (Համապահն հատուածական
թարգմանուելու համար):
189. — Գիլղամէշ ս[ար] քեց խնճոյք մը իր
պատահին մէջ.
190. — զիւցազները քնացան՝ հանգչելով
(իրենց) զիշերային մահմաներուն զբայ.
191. — Էնկիզուն ալ նիրհեց (ու) տեսաւ
երազ մը.
192. — Էնկիզուն ելու յայտնելու երազը(82),
193. — ըսելով իր բարեկամին:
194. — «Ամ բարեկամ, ինչո՞ւ կը խորհըր-
դակցին մեծ աստուածները»:
195. — (Յիշատակարան): Տախտակ մեցե-
րորդ անու որ տեսաւ ամէն ինչո (իսու-
րագրուած երկին) Գիլղամէշի շարքէն.
196. — զրուած համաձայն իր սկզբնազրին
և համեմատուած:

Տ Ա Խ Տ Ա Կ Ե Օ Յ Ն Ե Բ Ո Ր Դ

Ասուրերէն բնազրին մէջ, Եօթներորդ
Տախտակի ներածական բաժինը կը պակսի.

(81) *Sacred James B. Pritchard, Near Eastern Texts relating to the Old Testament, Princeton, New Jersey, 1950, էջ 85.*

(82) Ազագան զիւցալու ամենակարև միջնըը
յայտնաթիւնն էր, որ կը հասարու եր երազնե-
րով. երբեմն երազը յատակ էր, աստուածը կ'ե-
րերար զիշերային տեսիլքին մը մէջ. կը զուշա-
կէր ազ ազն: ու զուտար իր հրանազները, եր-
բիմն ալ, ինչովէն հուզէս թագաւորի զարացա-
յին, երազը խորհրդաւոր կը մնար, գուշակները
առենական սճով խմբագրուած մեկնա թիւներ
ունէին այս երազներուն: — Եթէ մարդ մը երա-
զին մէջ տեսներ այսինչ կամ այնինչ բանը, ընէր
այսինչ կամ այնինչ արարաք, երբար այսինչ
կամ այնինչ տեղը, իրեն պիտի զատաւէր այսինչ
կամ այնինչ չարիքը:

Գիլղամէշի Զիւցազներգութեան մէջ, երազ-
ները իրեն երկնային ազգարարութիւն կար որ
զեր մը կը խազան. E. Dhorme, *Les Religions de
Babylonie et d'Assyrie*, Paris, 1949, էջ 276:

այս լրատը կը էցաւի Հիմտակրէն բնազրով
ԺԸ՝ հրատարակուած Keilschrifturkunden aus
Bogazköy, մէջ, VIII, էջ 48, և թարգման-
ուած J. Friedrichի կողմէ, *Zeitschrift für
Assyriologie* մէջ, XXXIX, 1929, էջ 17-9:

1. — . . . ապա լուսաւ,
2. — [ու] Էնկիզուն ըստ Գիլղամէշին:
3. — «Ամ բարեկամ, մարդ ըրէ], երազը
զոր [տեսայ] այս զիշեր.
4. — Անուն, Էնկիլը, Էան, և երկնային
Շամաշը [կը խորհրդակցէին],
5. — ու Անուն ըստ Էնկիլին:
6. — «Թանի որ անոնք սպաննեցին ցուլն
երկնքի, և մեսուցին Քուզավան,
7. — [երկուքն մին պէտք է մեռնի],
ըստ Անուն,
8. — «Ան որ մերկացուց լեռները մայրին»:
9. — Բայց Էնկիլ ըստ՝ «Էնկիզուն պէտք
է մեռնի,
10. — Գիլղամէշը պէտք չէ մեռնի»:
11. — Այն ատեն, երկնային Շամաշը պա-
տասխանեց Էնկիլ զիւցազնին:
12. — «Ամ(83) հրամանով չոպաննեցին
արգեօք ցուլն երկնքի ու Քուզավան,
13. — ու հիմա, ամսիզն Էնկիզուն պիտի
մեռնի:
14. — Բայց Էնկիլ դայրացաւ
15. — երկնային Շամաշին, (ու ըստ):
16. — «Արով հետեւ հանապազօր կ'իջնէիր
անոնց մօտ, կարծես մին ըլլայիր
անոնցմէ ս(84):
17. — Էնկիզուն (հիւնդ) երկարած էր
Գիլղամէշի տառջ:
18. — ու մինչ իր արցունքները կը հոսէին
հեղեղանան:
19. — [Գիլղամէշ ըստ անոր]: «Եղբայր,
իմ կաթոզին եղբայր, ինչո՞ւ զիս
ազատ կ'արձակին վիսխանակ քեզի.
20. — և աւելցուց: «Պիտի արգեօք մե-
ռեներու հոգիին մօտ նասի՞մ,
21. — զրան մօտ(?) մեսեներու հոգիին.

(83) Բնազրիը անի չքու։ ինչ որ ընդօրինա-
կութեան սխալ մը կը թուի, քանի որ Շամաշ
աստուածն էր որ խրախուսեց Գիլղամէշը և Էն-
կիզուն, սրպէսզի զզեանեն խումբսրան՝ որ Էն-
կիլ աստուած կողմէ նշանակուած էր պաշտօնա-
նելու համար մայրիներու անսառը: Albert Schott,
Das Gilgamesh-Epos, Leipzig, 1934, էջ 45:

(84) Բնազրին մէջ չիք:

167-98

22. — ու [պիտի արդեօք] չ[տեսնե՞մ] իմ
սիրելի եղբայրը (իմ խկ) աչքերով:

Հիմարական բնագիրը կ'ընդմիջուի հռու-
առուրականը կը լրացնէ այդ լրատը: R. C.
Thompson, *hр The Epic of Gilgamish*, Oxford,
1930, երկին մէջ, յաջորդող բեկորը կը
զհաեցէ առուրական բնագրի չորրորդ տախ-
տակի սկզբանաւորութեան: Ներկայ զասա-
ւարման առնչութեամբ, աևս *Zeitschrift für
Assyriologie*, XLII, էջ 113. Խոյսպէս A. Hei-
del, *The Gilgamesh Epic ...* էջ 57, և James
B. Pritchard, *Ancient Near Eastern Texts ...*

31. — Դուռը

32-35. — (փճացած):

36. — Էնկի[գուն . . .] բարձրացուց [իր
աչքերը].

37. — զրան հետ խօսեցաւ, կարծես [Ել-
լար մարդկային].

38. — [թէն] անտառին գուռը ան[բան] է:

39. — հասկացողութենէ զուրկ:

40. — Քանի փարսախ (հեռաւորութենէն)
հիացայ քու ատազձին,

41. — նախ քան որ նշմարէի աշտարակ-
ուոզ⁽⁸⁵⁾ մայրիները.

42. — անզուգական էր քու ատազձը [երկ-
րին մէջ]

43. — քու բարձրութիւնն էր եօթանտառէն
երկու կանգուն, քառնչորս կանգուն
քու լայնութիւնը

44. — քու ձողը⁽⁸⁶⁾, քու օղածայր ձողը,
քու ծունը ձողը,

45. — արհեստաւոր մը(?) չինեց քեզի հա-
մար ներպառուրի մէջ:

46. — Ո՞զ զուս, զիտնայի թէ այս էր [որ
պիտի պատահէր],

47. — և թէ [քու] հրապոյրը [պիտի յա-
ռաջ բերէր] այս [աղէտը]

48. — պիտի բարձրացնէի տապար մը (ու)
[տապալէի քեզ]

49. — պիտի չինէի ցանցկէն մը [քու զե-
րեւը]:

ԱՆՌԻՇՈՒԱՆ ԱԲԴ. ԶԼԶԱՆՆԵԱՆ

(Շարունակիլի՛ 11)

(85) «Shilus» բառ առ բառ «բարձր» նշանա-
կութեամբ:

(86) James B. Pritchard, *Ancient Near Eastern
Texts ...* էջ 86, և *Journal of Cuneiform Studies*,
1948/49, 11, էջ 225.

ԳԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐԵԱԿՈՒՆԻ

ԳԼՈՒԽ Բ.

ՊԱՏԱՆԻ ԱՐՇԱԿ

1. ԿԱՑԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

337 առարուայ զարնան, Մայիս 22-ին,
Պետականութի օրը. Մեծն Կոստանդին մե-
ռաւ:

Հոսմէական կոյսյօր մը մահը, զրեթէ
միշտ, պետական տագնապի մը մատանգիչ
ազգանշանն էր՝ յաջորդականութեան Ըն-
դունուած և հաստատուն կարգի մը չզոյս-
թեան պատճառաւ:

Յաճախ, ենթակայ բահակի կոյսյօրա-
կան պահակազօրքի կամոյական Ընտրու-
թեան, այս կամ այն զօրավարը, — առ
հասարակ բանակը կը հայթայթէր բարե-
րազտ (երբեմ զժրադդ) թեկնածուն —,
որ կոյսյօրական ծիրանին պիտի կրէր: Շատ
անգամ, ընտրութեան քիչ յիտոյ, միենայն
բանակի յարափոփոխ քահանանոյքը կը ըս-
պանէր երէկ հաստատածը:

Զեար Արշակունի և Աստանեան ընտա-
նիքներու մէջ զոյսւթիւն ունեցոյ արքա-
ներու յաջորդականութեան անկառակածէիի
զրութիւնը: Այս տարիի Պալքանցի զինուո-
րական մը, զալ անգամ՝ Ապանացի մը,
կամ Իստալացի, կամ Արագ մը, և այլն:
գէպքերու և պարագաներու բերմամբ, եր-
բեմն զաւով, մերթ կաշառ քով, քանիցո
ոճիրով, շատ քիչ անգամ արժանիքով:
իսկ մէկ քանին առ բազզի բերումով, եր-
բեմն փառապանձ Օզոստոս կայսյօր ծիրա-
նին կ'ընդունէին, ինչ պէս նաև իր աստուա-
ծարեալ անունը՝ որպէս անզուզական պատ-
ռաւանուն:

Հասկանութիւնը, իւրաքանչիւր կոյսյօր
մահը քրիստոկան ճգնաժամի մը զուս կը
բանար: Բազզատենք, զոր օրինակ, Սա-
սանեան արքայական տան հետ:

Արտաշիր Սասանեանով սկսած այս

հարստութիւնը, 226 թուականէն մինչեւ
Շառուհ Բ. 309 թուականը, 83 տարւայ
չըջանին միայն ութ թագաւոր կ'ունենայ:

Իսկ միենայն ժամանակաշրջանին արևմտա-
սան Կայորութեան գահը կը զրաւեն 29 ան-
ձեր: Հետաքրքիր մէկը կրնայ նաև պրատիկ
և իմանալ թէ այս 29-էն քանի համար ա-
րիմախում Պաղպատի կեր եղան(1):

Կոստանդին Կայսեր մահուան պարա-
գային, սակայն, ճգնաժամային պահը շատ
կարճ եղաւ:

Բանակը որոշեց որ Կոստանդինի գա-
ւակներէն զատ ուեէ մէկը չ ճանչնային որ-
պէս Կայոր երեք երիտասարդները, չնոր-
դիւ իրենց հօր, արդէն զեռատի հաստիէն
պետական գործերու մէջ էին: Իրենց հայ-
րը, իր կենդանութեան, Կայորութիւնը ե-
րեքի բաժնած էր: Այս պարագան ինչպէս
նաև մենանող կայսեր գարկն ու համբաւը,
զիւրացուցած ըլլալու էին բանակին որո-
շում կայացնելը: Օգոստոս Կայորէն ի վեր
իշխած յիսունիցից կայսրերուն ամենէն ա-
ւելի երկարատես գահակալած անձն էր Կոս-
տանդին, 31 տարի: Այս ժամանակաշրջանը
պարզեած էր իր անունին և ընտանիքին
հմայք մը որ այժմ պիտի անդրագառնար
իր երեք զաւակներուն ի նպաստ:

Կայսեր մահէն երեք ամիս վերջ, Սեպ-
տեմբեր 9, 337, Հասմէակոն Մերակոյտը
Կոստանդինի երեք զաւակներուն կուտար
Ոգոստոս պատուանունը:

Երեք եղբայրներ կը բաժնէին ընդար-
ձակ կայորութիւնը: Եւ անոնք զեռ պա-
տանի կը համարուէին: Անդրանիկը, Կոս-
տանդին Բ. 21 տարիկան էր, Կոստանդինը՝
19, և Կոստան՝ 17: Երեք տարի վերջ, 340-ին,
անդրանիկը պիտի սպանուէր, և
յիտ այսու երկու եղբայրներ պիտի տի-
րեին, իւրաքանչիւրը իր աշխարհամասին
մէջ:

Մեզի համաքրքրողը արեկեան մա-
սին տէրն, Կոստանդին, որ համապային,
Հայոստանի քաղաքական կեանքի մէջ աղ-
դու զեր պիտի ունենար:

(1) Զոր օրնեակ. 49 տարիներու ընթացքին
(235-284) 20 Կայորի իշխեցին, որոնց 19 հա-
սը սպանուեցան. Ալ չըիշնք 20-է աւելի թա-
գախնդիրները որոնք կամ կոռի մէջ սպանու-
ցան, կամ իրենց լաջող մրցակիցներէն և կամ
իրենց իսկ զինուորներէն ստացան մահացու
հարստածը:

Հօրը մահուան ատեն Կոստանդինս Փոքր
Աստի գտնուելուն, եղբայրներէն առաջ
փութաց Կոստանդնուպոլիս: Իր արքունիք
հասնելէն քիչ վերջը ինք և իր համախոհ-
ները սարսափելի նախաճիր մը կազմակեր-
պեցին, որուն զո՞ւ կ'երթային արքայական
բազմանդամ ընտանիքէն իր երկու հօրեղ-
բայրները և եօթ հօրեղբօրորդիները: Այս
վերջիններուն մէջն էր նաև Հաննիպալիա-
նոսը, որ քիչ մնաց Հայաստանի թագաւոր
Ըլլար, և որը Կոստանդինսի ոչ միայն հօր-
եղբօրորդին էր, այլ նաև քեռայրը, ա-
մաւսնացած Ըլլալով երիտասարդ կայսեր
քրոջ Կոստանդիային: Էլ խնայուէր միայն
երկու փոքրիկներուն, կալոս և Յուլիա-
նոս, մին հիւանդուտ, միւսը երախայ:

Մարդուն զո՞ւ գացին նաև պալատա-
կաններ, որոնցմէ մին Արլարիսո: Այս մարդը
առքատ ընտանիքէ սերած, չողոքորթու-
թեամբ և այլ միջացներով Կոստանդին կայ-
սեր աչքը մտած, և հետզհետէ անոր սիրե-
լին գաւանալով ստանձնած էր բարձր պաշ-
տօններ: Փառատէր և ամբարտաւան մէկը,
որ շատերու մահուան պատճառ եղած էր(2):

Այս մարդուն անունը յիշեցինք, որով-
հետեւ իր զուսարը ապագային Հայաստանի
թագուհի պիտի Ըլլար և Պագ թագաւորի
մայրը: Էլ անոններ իր տեղին:

Վերցյիշեալ սձիրներուն՝ Կոստանդինսի
պատասխանատառութեան մասին գտնուե-
ցան նոր գրոդներ որոնք կասկած յայտնե-
ցին: Բայց հիններէն, ամանք իր ժամանա-
կակիցները, Յուլիանոս, Ամմիանոս, Աթա-
նասիոս, և Զօսիմոս Կոստանդինը կ'ամ-
բաստաննեն որպէս հրամայողը այս սձիր-
ներուն: Արքան ալ թոյլատու ոգուով զի-
տենք, սակայն ընդունինք թէ Կոստանդինս
զիտէր թէ ի՞նչ տեղի կ'ունինար, և աչքը
ուրիշ կողմ զարձուց ձգելու որ սձրագործ
ուորը վերջացնէ Կոստանդինիան ընտանիքի
մնացած անդամները, որովհետեւ այդ ձեռն-
առ էր իրեն, կ'ամբարպնդէր իր զահը՝ մէջ-
ուկէն վերցնելով բոլոր հաւանական թեկ-
նածանները: Ապագային որքա՞ն զդացած
Ըլլալու էր ան, որ չէր սպանած նաև մա-
սուկ Յուլիանոսը. որ իրեն զէմ պատե-
րազմի պիտի ելլէր և բազմէր կայսերական
զահը: Կալլոսը արդէն սպանել տուած էր:

(2) Eunapius, p. 385-391: Zosimus, p. 123.

Մահօթանանք նոր կայսեր, նկատի ուշ նենալով իր քառանկիրեք տարուայ իշխանութիւնը:

Կոստանդիսոս իր մեծանուն յաղթանդամ հօրը տեսաքը չունէր: Կազմով փոքր էր, մարմեն վերի մասը երկար՝ բազդատմամբ սրաւաքներուն, որոնք կարճ էին և ծածք թխաղէմ, աչքերը գուրս ինկած և սուր⁽³⁾: Բայց զինուորական մարզանքներու մէջ հոգատար, անխօնի և գործունեայ մէկն էր:

Գրական յաւակնութիւններ ունեցաւ: Հոետարական ձիգեր ըրաւ, բայց ձախոզ գուրս եկաւ: Նոյնիսկ սոտանաւորներ զրելու հետամուտ եղաւ, առանց ունէ յաջողութեան⁽⁴⁾: Աստուած արանական վէճերու միջամուսի կ'ըլլար, առանց շատ բան զիտաւու այդ մասին, միտժամանակ իր տեսակէտները կը բանաղտտէր արքայական հրամանով:

Կառկած ամիս էր, վասառէր, իսկ որոշումներ տալու մէջ տատամասող, որով վարպետորդի պալստականներ ճարպիկութեամբ ազգեցութիւն կրնային բանեցներ իր վրայ: Մեծամիտ էր, և չտփագանց նախանձաւոր իր կայսերական հեղինակութեան հաւանական մրցակիցէ մը զայդն իսկ վտանգութիւն տեսնելու, իսկ իր արքայական վեհափառութիւնը թատերական պերճաշուք ձեակերպութիւններով պահպանի շատ կը սիրէր: Այսօր իսկ, իր խոշոր ցցուն աչքերով, սառնաշուք հոգաբա մեծ ափառութեամբ ան մեզի կը նայի իր մարմարեայ արձանէն, 1600 տարիներու անջրպետը կամքջելով:

Շողոքորթներ, Ամբիանոսի բառերով, սորածայն ներքինիներ, և կարզ մը պալստական պաշտօնեաններ, որոնք իր ամէն բառը կը ծափանարէին, և իր Այսօրին կամ Ան օրն ականջալուր կ'ըլլային որպէսզի կարողանան համաձայնիւ իրեն հետո⁽⁵⁾:

Երեք անգամ, սակայն, Շապուհ զիթխարի ձեռնարկին նախապատրաստական քայլերը աւելի չըջանայեցութեամբ կ'առնէր: Բոխնք ամենակարեւոր քայլը, որով հետեւ բանակներ շարժման մէջ զնել զըժուարութիւն չէր ներկայացներ իրեն: Գլխաւոր քայլը: Հայաստանի մասին էր:

Քանի մը տարի առաջուայ փորձէն խրատաւած, զաւ և բանի ուժ մէկզի կը ձգէր, և հայ աւագանին սիրաշահելու քա-

եղբայրն ալ սպանուեցաւ և կոստանդիոս միահեծան տէրը եղաւ ամբողջ կայսրութեան, իր բնաւորութեան բացառական զիծերը ալ աւելի խօսացան⁽⁶⁾:

Կոստանդին կայսեր մահուամբ ստեղծուած նոր կացուութիւնը թիերես ունէ մէկէն աւելի Շապուհ թագաւորը ամենալուրջ նկատողութեան ասոււ: Երեքի բաժնուած կայսրութիւն մը չէր կրնար ներշնչել նախ իրն երկիւզը՝ երբ անպարտելի միաւոր մէկը փորձառու և յաղթական վեհապետի մը իշխանութեան տակ:

Յամինայն գէսոս, կատարուած անակընկալ փոփօխութիւնը Շապուհ համարեց չտփագանց յուսասու, և վճռեց չտփուիլ թշնամիի հետ պատերազմական զաշահրուն վրայ, փոխանակ դիւնազիտականի: Իր մեծ հօր Ներսէսի ամօթալի պարտութեան վրէժինզիր պիտի ըլլար: ոչ միայն պիտի վերազրաւէր կարուած հինգ նահանգները, այլ և աւելին: Վերջապէ Ասսան եանները առաջին օրէն իսկ ինքինքնուն համարեցին ժառանգները հին Աքամինհան Պարոկաստանի, Պարեհներու և Թոհրքսիսներու, և որպէս ժառանգորդ կը հաւատային թէ իրենց պատկաններու էր բովանդակութիւնը Աստիճանի միաւոր Աստիճան, Միջազգեատք և Միւրիա:

Եւ Քառանամեայ Պաշինքին վերջին տարին էր, 337:

Այս անգամ, սակայն, Շապուհ զիթխարի ձեռնարկին նախապատրաստական քայլերը աւելի չըջանայեցութեամբ կ'առնէր: Բոխնք ամենակարեւոր քայլը, որով հետեւ բանակներ շարժման մէջ զնել զըժուարութիւն չէր ներկայացներ իրեն: Գլխաւոր քայլը: Հայաստանի մասին էր:

Քանի մը տարի առաջուայ փորձէն խրատաւած, զաւ և բանի ուժ մէկզի կը ձգէր, և հայ աւագանին սիրաշահելու քա-

350 թուականէն վերջ, երբ իր միւս

(3) Ammianus, XXI, 16, 19:

(4) > > XXI, 16, 4:

(5) > > XXI, 16, 16:

(6) Քմբիծազ մը կ'առնենաս երբ վերջերս հրատակաւուած և Պատմութիւն Հայոց — Քննական Հիմով: Վրքին մէջ կոստանզիսոսի մասին կը կարցաւ: «Մեծն կոստանզիսոսի ազնիւ որզին երիտասարդ կոստանզիսոս կայսերը Տիբրանի թագաւորութեան ամբողջ միջոցին Սիրքիս կը գունուէր» (էջ 112): (Պատմութիւն Հայոց — Քննական Հիմով, Դիք 8. Աստուրեան, Դոկտոր Դոգրութեանց, Պաէնսու Ալքէս, 1947): Հեղինակը ազնիւ կոստանզիսի գահակալութեանէն հինգ տարի վերջ Տիբրանը Հայաստանի գահը բարձրացած էր համարէ (342—350):

զաքականութիւնը կ'որդեզրէր։ Պատշաճ համարեց, կ'ըսէ լորենացին, որ բարերարութիւն ընկելով մեր աշխարհը իր կողմը գրաւէ ։ Քանզի հայ զօրքէն կ'ակնածէր, չըլլայ որ անոնք խափանեն իր ձեռնարկելիք զօրքը⁽²⁾։

Բանակցութեան մտաւ Հայաստանի երկու խամացակալ վարիչներու, Անգովկ Սիւնի և Արշաւիր Կամարական, և միւս մեծ իշխաններու հետ։

Արշակունի զահակալ ունենալու մտաւանջութենէն տարուած Հայ իշխաններուն, Շապուհ կ'առաջարկէր գեռատի Արշակը, կուրացած Տիրան թագաւորի միակ ողջ մեացած որդին, Հայաստան զրկել իր հօրը զահը բազմելու, պայմանաւ որ Հայ արքունիքը հրաժարէր վերջին յիսնամեակին այլևս աւանդական գարձած իր Բիւզանդական քաղաքականութենէն։ Իսկ Շապուհի կողմէ Հայաստանի անկախութիւնը անբանարակիլի կացուցանելու փոխարէն, Հայերն ալ Պարսիկ թագաւորին պիտի օգնէին երբ երկու կայսրութիւններ պատերազմին մանէին։

Ուրիշ պայման մ'ալ։ Հայաստանի աւրեւելեան բանակը, որ պարսկական սահմանին մօտ կը գտնուի, պէտք է իրեն հրամանատար ունենար Շապուհի աչքին վըստանելի հայ նախարար մը։ Աւսոյ վահան Ամատունին, որ սպարապետն էր արեւելեան զօրագունզին, իր պաշտօնը յանձնելու էր Վաղինակ Սիւնիի, Շապուհի բարեկամին⁽³⁾։

Բանակցութիւնները յաջող ելք ունեցան, և մանկանասակ Արշակ, որպէս Հայաստանիթագաւոր, կը վերադառնար Պարսկաստանէն իր կուրացած հօրը հետ միասին, որ հասկնալի պատճառով գահի իրաւունքէն կը հրաժարէր։ Իսկ կայացած համաձայնութիւնը աւելի եւս ամրապնդելու, կամ ըսենք, Շապուհ ցոյց տալու թէ Հայաստանի գէմ իր թշնամական ելոյթը իր յօժար կամքով չէր եղած, այլ ինք խարուեր էր չար մարդոցմէ, քաւութեան նոխազ մը վիճակոց պատճելու։ Եւ նոխազը Ամրագաւորականի Սատրապ Վարազն էր, որ Շապուհի հրաժանով ձերբակալուելով, մեր-

կացուեցաւ իր պատիւններէն և, ըստ պարուկան սովորութեան, որպէս մահապատիժ մորթազերծ եղաւ, ու անոր յարդով լիցուած մորթը, կարծես երեւութական ապացոյց Շապուհի անկեղծութեան, տեսած ըլլալու էին նաև հայ պատգամաւորները⁽⁴⁾։

Վարազի հայ գաւակիցն ալ, կամ դաւակիցները, ակնկալաւած փառքի և ուկի տեղ չորցած խոտը ընդունած ըլլալու էին իրենց անկեղծան մորթերուն մէջ։

Այժմ, ահա, հինգ երեսասարցներ աշխարհի ճակատազիրը պիտի ձեւէին։ Կոստանդնովին երեք որդիները, Շապուհ և Արշակ։ Հինգն ալ չափահատութենէ հեռու։ Մէջերնէն ամենէն տարիքուն իսկ, Շապուհ, երեսունէն վար, իսկ ամենէն կըրտուերները՝ Արշակ, թերես հազիւ տասնընդինդ տարեկան։

2. ՊԱՐՍԻԱ-ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՄԱԳԱՅ

Շապուհի այս պատերազմական եղոյթը երկար կը տեէ։ Դրեթէ տասններկու տարի։

Նպատակ չունինք, և ոչ ալ յարմարէ, այս գրութիւնը ծանրաբեննել երկարապատում նկարագրութեամբը պատերազմական գործ ողութիւններու զանդաղ մակընթացութեան։ Պաշարութեան, ճակատամարտներ, յարձակում կամ նահանջ, ընդհատընդհատ տեղի կ'ունենան։ Այն ճակատամարտները ուր երկու բանակներ կը բախին իրարու, առհասարաւկ Շապուհ յազթական գուրս կուզայ⁽⁵⁾։

Ճակատակ այս յաջողութիւններու սակայն վճռական արդիւնք մը, Շապուհի ակնկալած ջախջախիչ յազթանակը, որ Միջազիքի բախտը արմատապէս փոխէ և Պարսկական վերակչին հեղինակութիւնը ամրապէս հաստատէ Մերձաւոր Արեւելքի մէջ, ձեռք չըրերուեցաւ։

Կընանք ըսել թէ ասոր պատճառն ալ մէկ քաղաքի ալղեցցուցիչ զիմազրութիւնն էր Շապուհի կրկնակի և մէկը միւսէն կատաղի փորձերուն զայն զրաւելու համար։

Եղոյթ-մէլէ (5) ՀՐԱՆԴ Գ. ԱՐՄԵՆ

(1) Խորենացի գ. 18.

(2) Խորենացի, գ. 18.

(3) Փաւառոս, գ. 21.
(4) Ammianus XX, 11; Eutropius X. 10; Socrates, II, 25.

ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅԱ

ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ

1948ի Հրէական և Արաբական կռիւներու ատեն, Երուսաղէմի Հին Քաղաքը և Թարկուեցաւ ծանր ուժակոծութեան, և եղաւ Ս. երկրի ամենէն աւելի վնասուող քաղաքներէն մին: Ս. Յակոբեանց Մայրավանքը որ աշխարհազրական դիրքով կը գտնուի Հրէական թաղին կից, ունեցաւ թէ մարդկային և թէ նիւթական մեծ վնասներ: Խոշոր ռումբէ մը կիսովին վնասուեցաւ Ս. Էջմիածնի տանիքը, Պատրիարքարանի և Ս. Թարգմանչաց Վարժարանի տանիքները, ինչպէս նաև Կիւլպէնկեան Մատենադարանը:



Սուրբ Արքուոյ Կիւլպէնկեան Մատենադարանը՝ նորոգութենէն առաջ:

Մատենադարանին առջևի բակին մէջ երեք մեծկակ ռումբեր ինկած ըլլալով և չորրորդ մըն ալ պատին հանդիպած ըլլալով, երկաթեայ մուտքի դուռը ծակծկուած էր ամբողջովին. արեւելեան կողմի զրան աջ կողմի երկու պատուհանները խորտակուած՝ ու քարաշէն ամուր պատը քանդուած էր. իսկ բանիւները կոտրուած, փեղկերը խախտած ու շէնքին բոլոր ապակիները կոտրած էին: Ուրիշ ռումբ մըն ալ արեւմտեան կող-

մէն ուղղակի պատուհանի երկաթեայ վանդակը խորտակելով՝ ներս մտած ու ջախջախած էր նոն գտնուող բոլոր ապակեայ դարակները եւ ցուցափեղկերը վնասելով անոնց մէջ զանուող թանկագին առարկաները:

1948 Հոկտեմբերի 23ին, տեղեկագրով մը, Երջանկայիշատակ Տ. Կիւրեղ Ա. Պատրիարք դիմած էր Ա. Աթոռոյս մնծ բարերար Վասմ. Տիար Գալուստ Կիւլպէնկեանին, տեղեկացնելով ընդհանրապէս Ա. Աթոռին նիւթական վնասները եւ մասնաւորաբար Կիւլպէնկեան Մատենադարանի գեղեցիկ շէնքին վնասները, կցելով քանդուած մասերուն լուսանկարները: 1948էն ի վեր թէեւ մասնակի նորոգութիւններ եղան, այսուհանդերձ հիմնական նորոգութիւն մը չէր եղած, մեր տնտեսական նեղ կացութեան բերումով:



Սուրբ Արուոյս Կիւլպէնկեան Մատենադարանը՝ նորոգութիւննեն վերջ:

1952ին, Վասմ. Տիար Գալուստ Կիւլպէնկեանի ներկայացուցիչ Մեծայարգ Տիար Նուպար Էքսէրճեան իր տիկնոց հետ Քիրքուք եկած էր, բարիւղի բացման արարողութեան մը ներկայացնելու համար Վասմ. Տիար Գ. Կիւլպէնկեանը, այդ առիթով Նոյեմբերի 21ին այցելեց նաև Ս. Աթոռ, յանձնաբարութեամբ Վասմ. Բարերարին մօտէն տեղեկանալու համար մեր վիճակին որուն բարելաւումը տեսւական մտահոգութիւններէն մին եղած է Ազգին այս մնծ զաւկին: Արդարեւ Ա. Յակոբեանց Վանքը յընդհանուրն միշտ ալ մեր Բարերարին գուրզուրանքին առարկան եղած է: .

Պրն. Էքսէրճեան այցելելով Մատենադարան, վերահասու եղաւ վնասներուն եւ խոստացաւ տեղեկացնել սոյն ցաւառիթ պարագան մեր Բարերարին: Ան 1953 Ապրիլ 20ի իր մէկ նամակով կը տեղեկացնէր թէ Վասմ. Տիար Գալուստ Կիւլպէնկեան սկզբուն-

բով համաձայն է նորոգութիւններու : Շինութեանց երկու յանձնակատարներու գնահատումով ծախուց ընդհանուր հաշիւը կ'ըլլար Տինար Յորդանանեան 1.550: Պրն. էքսէրճեան 7 Յունուարի նամակով սոյն գումարին մեր տրամադրութեան տակ դրուիլը կը հաղորդէր: Անմիջապէս ծեռնարկուեցաւ տանիքի շինութեան, ապա պատերու եւ փեղկերու նորոգութեանց: Անցեալ տարուայ Մայիսին Կիւլպէնկեան Մատենադարանի շնորթէ արտաբնապէս եւ թէ ներքնապէս բոլորովին նոր շէնքի մը կերպարանքը առաւ:

Այս բարեբաստիկ առիթով, մեր մեծ Բարերարին ուղղուած մեր շնորհակալական եւ երախտագիտական զգացումներուն կը միացնենք նաև բոլոր այն երիտասարդ սերունդներուն զգացումները որոնք այս ազգապարծան եւ լոյսի տունէն ներս կը մտննան հոնկէ առնելու իրենց մտքին հիւթը, շինելու համար իրենց մեղրը, աւելցնելով բան մը ազգային մշակոյթին վրայ:


Այս տարի Վասն. Բարերարէն, Կիւլպէնկեան Մատենադարանի Տեսչութիւնը ստացած է նաև 16 հատոր համայնազիտարանի նոր շարք մը, ինչպէս նաև գործնական գիտելիքներու 6 հատոր նոր շարք մը :

Վանքին ուրիշ վլասներուն համար մեր մեծ Բարերարը զրկած էր 700 ոսկիի ուրիշ օժանդակութիւն մը, որով կարելի եղաւ նորոգել ժառանգաւորաց Վարժարանի վլսասուած մասերը, ձեմարանի պատուհաններն ու ապակինները, կըմիածնայ Եկեղեցիին տանիքն ու պատուհանները եւ Պատրիարքարանի մուտքի սրահին տանիքը :

Այս բոլորին համար անգամ մը եւս մեր խորունկ շնորհակալութիւնները Վասն. Բարերարին որուն արեւշատութեան համար կ'աղօթենք ու կը կրկնենք «Երանի որ ունիցի լիշտակ ի Սիոն»:

Տեսուչ Ս. Աթոռոյ Կիւլպէնկեան Մատենադարանին

ՀԱՅԿԱԶՈՒԻՆ ՎՐԴ. ԱՅՐԱՀԱՄԵԱՆ,



ՄԱՏԵՎԱԳՐԱԿԱՆ

(ԽԵՒ) ՅՈՎՀԱՆՆԵԼՈ ԹԱԿԱՌԵՐԱՆՑԻ

Ա. ՎԻՊԵՐԳՆԵՐ

= 3 =

ՎԱՍՆ ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԵԼՈՒ ԳԼԽԱՏՄԱՆ

Ա.

Յորժամ կամէք Հայրըն զըթած զազատութիւն ազգի մարդկան,
նայ առաքեաց ըզԴաբրիէլ առ Զաքարիա մեծ քահանայն :

Բ.

Յորժամ ածէք խունկ տաճարին պատիւ ի փառս Աստուածութեան,
յաջմէ տեսաւ ընդ սեղանոյ ըզբոցատիպն աննիւթական :

Գ.

Որ ասէք. Զաքարիա, քեզ աւետիս ծայն խնդութեան,
յընանի քեզ մեծ զաւակ, քան զմարգարէսն ազնուական :

Դ.

Ապասաւոր անմահ Բանին, աննդ Որդւոյն անհասական,
որ մարմնանայ ի սուրբ Կոււչէն, ի փրկութիւն ազգի մարդկան :

Ե.

Կինն ամուլ էր ծերացեալ, այնիւ չեղաւ բանին հաւան,
պապանձեցաւ Զաքարիա, մինչ որ ծնաւ զմաքուր տըղայն :

Զ.

Ապայ Որդի Հօր բընութեան, որ անըսկիզբն եւ անվախճան,
էառ մարմին ի սուրբ Կոււչէն, ի փրկութիւն ազգի մարդկան :

Է.

Յորժամ ծընաւ զՏէքին եւ զծառայն, երկինք և երկիր շնորհօք լըցան,
հովիւքն եւ մոզքըն շարժեցան, երկիր պազին սուրբ Ծընընդեան :

Բնագիր Գ = Զեռ. Ա. Յ. Թ. 615,
թէ. 1592-5, Ժողովածոյ, բոլորգիր, էջ
317, 35 տուն. — Հմետ. Ե = Զեռ. Ա. Յ.
Թ. 1193, թէ. 1476, Պանձգիրք, բոլորգիր
լաւ, էջ 627, 19 տուն. Ա. = Տաղարան.
տպ. 1513, էջ 125, 27 տուն. Զ = Զօղան-
եան Արշակ, Անահիտ, 1931, էջ 3, 35
տուն, վերակազմեալ բնագիր համաձայն
Ա. և Գ օրինակներու:

Բ. 2. — Յաջմէ, Ե. ընդ աջմէ, ԱԳ.՝
Ըզբոցատիպն աննիւթական, Ե. ի բացա-
տիպն անհիւթական, ԱԳ.՝

Գ. 1. — Ասէք, Ե. ասէ, ԱԳ.՝ 2 —
քան զմարգարէսն — սուրբ և մաքուր, Ե.
Գ. — Զունի Ե.՝ 1 — անեղ — ա-
հեղ, Զ.
Ե. 1. — Ծերացեալ — ծեր հասակ,
Ե. չեղաւ — չեկաց, Ե.՝ 2 — մինչ որ
— մինչև, Ե.
Զ. — Զունի Ե.՝ 1 — անվախճան,
Զ. անվազճան, Գ. անվաղջան, Ա.
կ. — Զունի Ե.՝ 1 — լըցվան, Ա.
— 2 — մոզքըն, Զ. մոզն, ԱԳ.՝ եր-
կիրպազեն, Ա. երկըրպազեն, ԳԶ.՝

Ռ.

Յորժամ մեծցաւ սուրբն Յովանէս, լեբինըն արար իւր բնակարան,
և ճաշակէր մարախ և մեղք, ըստեւ ուզոյ իւր ծածկարան:

Փ.

Ի մարմնի էր անմարմին, վարք և ճգունը հրեշտակական,
Քարոզէր մկըրտութիւն, ապաշխարել տայր պատուիրան:

Փ.

Մըկըրտիաց ըգբանն Աստուած, և ի վերուստ լրւաւ նա ձայն,
Սուրբ Հոգին աղաւնակերպ գայր իջանէր ի Յորդանան:

Փ.Ա.

Վըկայեաց անմահ Բանին, մատամին եցոյց ժողովրդիան,
Մայ է Քրիստոս գառն Աստուծոյ, բառնայ ըզմեղսըն զամենայն:

Փ.Բ.

Ով հաւատայ և Որդի ասէ, նայ մըտանէ ի դատաստան,
Որ ուրանայ՝ դատապարտի, ի հուրն անշէջ և անխախնան:

Լ.

Փ.Գ.

ԶՀերովդէս յանդիմանեաց, և զբոլոր ազգն Հրէական,
Ասաց աւրէնք չէ քեզ առնուլ ըզկին եղբաւր բո, իժ զազան:

Փ.Գ.

Ոխացաւ ընդ Յովաննու, տարաւ ի բանտն ի յարգելան,
Աւր մի պատիւ տայր իշխանաց, յաւր ծնրնդեան իւր կորրստեան:

Փ.Ե.

Անըզգամ կինըն լըսեց, զդուստրն լինեց զիւաց դարան,
Զծամն և զվարսերըն յաւրինեց, կամարածեւ զարմանական:

Փ.Զ.

Զաչըն և զուներըն թըխացոյց, զերեսն աւծեց զեղ զիւական,
Բոլոր ըզանձըն զարդարեց, շինեաց զիւաց նոխ ճնմարան:

Փ.Է.

Ասաց, զընայ և անդ խաղայ, հանց որ ժողովրն հիանան,
Խնդրէ զզլուխըն զՅովաննու, յորժամ պարգեւք քեզ խոստանան:

Բ. 1. — Երբ մեծացաւ և զարգացաւ,
զիւրինու . . . Ե. — 2 — և ճաշակէր — կե-
րակրէր, Ե. բառեւ ուզոյ իւր, Ե. խոսի
ուզոյ էր, Ա.Գ.

Բ. 1. — . . . ճպնողք, Գ. — 2 — Քա-
րոզել, Ե.

Ժ. 1. — Լըւաւ նա ձայն, Ե. ազաւ-
նաձայն, Ա. աղուվանաձայն, Գ. — 2 —
գայր իջանէր ի Յորդանան, Ե. տեսաւ որ
էջ ի [Բ]որդանան, Ա.Գ.

Ժ. 1. — Զունի Ե.

Ժ. 1. — Զունի Ե. — 2 — անվախճան,
Զ. անվաղճան, Գ. անվաղջան, Ա.

Ժ. 1. — . . . բոլոր ըզգասօս Հրեա-

կան, Ե. Հրէաստան, Ա.Գ. — 2 — . . . ըզ-
կին եղբաւր քո իժ զազան (= Ե. թ. 2).
զեզբօրըդ կինն իժ ու զազան, Ա.Գ.

Ժ. 1. — Յովաննէս, Ա. ի յարգե-
լան, Ե. արգելական, Ա.Գ. — 2 — . . .

յաւր ծնրնդեան իւր կորրստեան (= Ե. թ.
2). իւր ծնրնդեան որ կորրստեան, Ա.Գ.

Ժ. 1. — չինեց, Ե. — 2 = Ե. Ժ.,
2: Զունին Ա.Գ.

Ժ. 1. — Զաչըն և զուներն թըխ-
ոցոց, յերեսն . . . Ե. — 2 = Ե, Ժ. 2:
Զունին Ա.Գ.

Ժ. 1. — և անդ — անդըք, Ե. — 2
— կընդրել, Ե. Առոտանայ, Գ.

ԺԷ.

Դընաց մըտաւ պիղծն ի ժողովլս , հոն որ իշխանքըն կուտեցան ,
Զվիզըն կեռեց բան զբարբի աւծ . զմէջըն ոլորեց բան զաղեղան :

ԺԹ.

Աչօք և ունօք խնմով նայէր , բազուկ ծրգէր բան զուռ նօնան ,
Զոտքըն առեալ մանիւ նիմէր , ի լեզեհոն զօրքն ի նըման :

Ի.

Յիմարեցոյց ըզթազաւորն , շարժեաց ի յախտ պոռնըկութեան ,
Սաաց երդմամբ . Խնդրէ , աղջիկ , յինէն պարզեւք որ բեզի տամ :

ԻԱ.

Խնդրեաց ըզզլուխըն զՅովանու , աստուածարեալ եւ սրբազան ,
Ցոյժ տրտմեցաւ , ոչ կարէր տալ , բայց նայ ետուր վասն երդման :

ԻԲ.

Առաքեաց արբայն դահիճ , եւ նայ զընաց յոյժ լալական ,
Գողալով եմուտ ի բանտն , եւ վայ կանչէր հազար բերան :

ԻԳ.

Ի՞նչ լինիմ ողորմելիս , ես մոլորեալս ընդ որ զընամ .
Մինչեւ յաւժար սուրբն Յովաննէս իւր սպանելոյն ետուր հրաման :

ԻԴ.

Գողալով երկիւղալից եհատ ըզզլուխն յոյժ խղճական ,
Տարաւ ետուր յաղջիկըն պիղծ , եւ նայ ի մայրն ամբարտաւան :

ԻԵ.

Աշակերտքըն լըսեցին , զմարմինն եղին ի գերեզման ,
Հողին զընաց առ մարզարէրն , ասաց . Կու զայ անմահ արբայն .

ԻԶ.

Դայ եւ զամէնքս ազատ առնէշ ի գրժոխոցն անդնդական ,
Տանի ի գասն ի հրեշտակաց , ուրախութիւն եւ անվախճան :

ԻԷ.

Վաղվենէն այն պիղծ աղջիկն զիւր գործ յարիքն ի պաղն եհան ,
Պաղըն երաց ըզիւր բերանն , մէկ շուն մարմին երկու եղան :

ԺԸ-ԺԹ. — Դընաց խազաց աղջիկըն
պիղծ , հանց որ ժողովքըն հաւեցան ,
Խընջէր աչաւք առնէր յաւնով ի լեզէռն
զաւրքն ի նըման (= b , ձլ) :

Ի. — Զարքայն շարժեաց յախտ ցան-
կութեան , այն մարմնաւոր պիղծ սասաւ-
նայն , ասաց խընդրեաց յինէն աղջիկ . թէ
ինչ զարգե քեզ խոստանամ (= b , ձլ) : —
1 — յախտ , աղաւ ԱԳ . ախտ , Ձ :

ԻԱ.-ԻԲ. — Խընդրեաց ըզզլուխըն Յո-
վաննու , հասայց նըմա աւը կատարման ,
եւ առաքեաց արքայն դահիճ . բայց նա-
զընաց յոյժ լալական (= b , ձլ) :

ԻԳ. 1. — Զունի Ե : — 2 — Զունի Գ : —

Ապա յաւժար սուրբն Յովաննէս իւր սպա-
նելոյն ետ հըրաման , Ե :

ԻԴ. 1. — Եյսաս վախելով երկիւղալից
կըտքեաց ըզզլուխըն պատուական , տար-
եալ երես աղջիկըն պիղծ յանիծեալ մայրն
ամբարտաւան (= b , ձլ , 2 — ձկ , 1) : —
2 — յաղջիկըն , Ձ . աղջիկըն , ԱԳ :

ԻԶ. 2. — անվախճան , Ձ . անվաղճան ,
Գ . անվաղջան , Ա :

ԻԷ. 1. — Վաղիւն այլ զայ այն պիղծ
ու չարն , իւր գործքըն չար ի յինքն եհան ,
Ե (ձլ , 1) : — 2 — Պաղն ըզզլուխըն կը-
տքեաց , մարմինն իչաւ ի կեր ձըկան , Ե

Ա. Բ.

Լաշըն զընաց ի կեր ծըկանցն, զլուխըն մընաց սառցին բերանն,
Վասըն պատճառ մաւրըն սման, որ ցաւազնի խիստ զանա(j)զան :

Ա. Բ.

Բերին դըրին ի սկըտեղին, տարան ի մաւրն աղերս նըման,
Մայրըն տեսաւ, յոյժ նիշ երարծ, ի վեր հայեաց դէմ ի Աստուած :

Ա. Բ.

Հսկըսաւ եւ ծուռ խաւսեց, սուրբ Յովաննու շատ հայնոյից,
Խելքըն զընաց, աչքըն շըլեց, գոյն (j)երեսացն կապուտ դարձոյց :

Ա. Բ.

Զեռքըն եւ սուրբն կապւեցաւ, ի յառիքէն քար մի անկաւ,
Ի վերայ զլիս(ւ)ոյն անկ[ն]ալ ջարդաւ, որպէս պիղծ շուն սատակեցաւ :

Ա. Բ.

Մառայըն առեալ ի սուրբ զլուխըն, տարեալ եղին ի պատուհանն,
Թէ աշակերտք եկեալ տացն զին եւ կաշառ ի սուրբ զլիսանն :

Ա. Բ.

Ի պատուհաս եկաւ պղծ(ւ)ոյն, տունն փրլաւ մարմնոյն վերայ,
Որպէս կորեաւ դեւ լկտին, գերեզմանի չեղ[հւ արժան ?] :

Ա. Բ.

Շատ ժամանակ եկաց անտի, մինչեւ եկեալ երկու աթեղայն,
Եկին զըտին ի սուրբ զըլուխն, առեալ շալակ մանպահ ելան :

Ա. Բ.

Ի բրտին հանդիպեցան, վաճառեցին գուհարըն այն,
Բըրուտն առեալ տարայւ իւր տունն, նըշան արար խաչանըման :

Ա. Բ.

Ես Յովանէս Թուրկուրանցի կարճ համառաւտ ասցի զայս բան,
Տէրըն տայ ծեզ խաղաղութիւն, պահէ անփործ եւ անսասան :

(2)

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿՈՆ

(ԺԸ, 2): Զգլուխըն կարեց ի վերայ պաղին, ժարմին իջաւ ի կեր ձկան, Ա.:

Ի. Ե.-Լ. Ե. - Այս ուժ տուները կը գտնուին միայն Գ օրինակին մէջ:

Ի. Բ. 1. - սկսեղին, 2. - սկսեղին, Գ.:

Լ. Ա. 1. - ի յառիքէն, 2. - ի յառեգէն, Գ.:

Լ. Բ. 2. - տային, Զ.:

Լ. Զ. 1. - Տէր Յովաննէս Թըլկուրան-

ցին փոքր ի շատէ ասաց զայս բան, Ե (ԺԸ,

1): - 2 - անփործ - ամբողջ, Ե:

Ա ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԱԴԻՆ

Հ Ե Ա Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

Երևանի 31 Դեկտեմբեր 1954

**Նորին Գերազնորհուրիւն
Վահան Արքեպա. Կոստանեան**

Եջմիածին

Ձեզ Գերազնորհուրիւն եւ Գերազոյն Հոգիւուրդի անդամներուն կը ներկայացնենք մեր ընօրինաւորուրիւնները Նոր Տարւոյ եւ Ա. Ծննդեան առքի եւ կ'ալօրենք մեր Եկեղեցւոյ պայծառուրիւն:

**ԵՊԻՃԻ ԱՐՔԵՊԱ. ՏԵՐԱԾԵԲԱՆ
Պատր. Տեղապահ Ա. Երևանիկի**

Երևան, 5 Յունուար 1955

**Նորին Ամենապատուրիւն
Եղիշէ Արքեպա. Տերեկեան**

Երևանիկ

Կը մաղքենք Ձեզ Ամենապատուրիւն, Միաբանուրիւն եւ հաւատացեալներուն Երշանիկ Նոր Տարի եւ Ա. Ծննդեն: Գերազոյն Հոգիւուրդի առքի կ'ալօրէ Միածնակէ Մայր Տաճարին մէջ աշխարհի խաղաղուրիւն համար, նույն համար մարդկուրիւն բարօւրիւն եւ երշանիկուրիւն: Թող Բերդինիմի ասդը առաջնորդէ բոլորին զեպի փափակուած խաղաղուրիւնը: Կ'ալօրենք Ա. Եջմիածնայ Մայր Արքուոյ յարատեւուրիւն եւ կայունուրիւն համար:

ԳԵՐԱԶՈՅՆ ՀՐԱՄԱՅՈՒԹԻՒՆ

Երևանի 31 Դեկտեմբեր 1954

**Նորին Վահանուրիւն
Գալուստ Կիւլգենիկեան**

Լիզոլոն

Ձեզ Վահանուրիւն կը ներկայացնենք մեր սրաբուլի մաղքանները Նոր Տարւոյ եւ Ա. Ծննդեան առքի: Կ'ալօրենք որ Տէր պարզեւէ Ձեզ եւ Ձեր ընսանեաց երկար եւ երշանիկ տարիներ:

**ԵՊԻՃԻ ԱՐՔԵՊԱ. ՏԵՐԱԾԵԲԱՆ
Պատր. Տեղապահ Ա. Երևանիկի**

Երևան, 6 Յունուար 1955

**Նորին Ամենապատուրիւն
Եղիշէ Արքեպա. Տերեկեան**

Երևանիկ

Տիար Գոլուստ Կիւլգենիկեան իր ջերմ ընտիւակալուրիւնները կը յայտնէ Ձեր ազնիւ մաղքաններուն եւ ալօրժներուն համար եւ կը փոխադրէ: զանոնք:

ՅԱԿՈԲԵԱՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ Ֆ-Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Կը. 2 Յուն. — Ա. Պատարագը մասուցանեցաւ ի Ա. Հրեշտակապետ. Պատարագեց Հոգ. Տ. Զարէն Վ. Վ. Հրեշտական և քարոզեց. բնարան ունենալով չմաշխարհի առանձգութիւն ունիշեց. այլ բաշտիրեցարութիւն՝ զի ես յաղթեցի աշխարհի» (Յուն. Ժ. 2. 33):

● Դ. 5 Յուն. — Ա. Ծննդիան առնել կանխագագ Տօներու առաջինին — Ա. Դաւթի մարդարկին և Ցակորայ Տեղանեղբօր — Նախառանակը պաշտուցաց Ա. Ցակորեանց Տաճարին մէջ մեծ չուքով: Հանդիսապահուն էր Ամեն. Տեղապահ Ա. Հայրը: Նախառանակէն ետք. Միարանութիւնը ցըւը Ա. Աթոռոյ չարականի երգեցաց դութեամբ բարձրացաւ Պատրիարքարան:

● Ե. 6 Յուն. — Տօն Ա. Դարի մարգարէն եւ Ցակորայ Տեղանեղբօր (Տօն Առաք. Ա. Արքուն Երևանիկի): Առաւուեան ժամերգութենէն ետք. օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մասուցանեցան Մայր Տաճարի Առաջ Սեղանին — Տեղանեղբօր գերեզմանին — զբայ: Պատարագեց և քարոզեց Դիր. Տ. Նորայր Նուզ. Պողարեան. բնարան ունենալով Հին Կոտակարանէն Դաւթիթ մարդարէի մէկ խօսքը չփաքը էի ես յեղքարց իմաց և արածէի զխաչինս հօր իմայց: Դաւթիթ թէն ամենամիտքն էր իր եղբայրներուն մէջ և հոգին էր ոչխարներուն. սակայն Տէրը իւ ընտրեալ ժաղովուրդին հոգին կարգեց զայն: Մենք ևս փոքրամբ ժաղովուրդ մըն ենք. սակայն այդ չի նշանակէք թէ անտեսուած ենք Տիրոջմէ և կամ անարծէք: Ապա, օրուան տօնին առթիւ բարեմազթութիւններ ըրաւ Ա. Աթոռոյ պայտառութեան և Ա. Ամեն. Տեղապահ Ա. Հօր արեշտառութեան համար: Բարոգէն ետք. Ամեն. Տեղապահ Ա. Հօր նախազանութեամբ. կատարուեցաւ տարեկան հանդիսաւոր հոգեանցուածեան կարգը. Ա. Աթոռոյ հանգուցեալ Պատրիարքներու հոգիներուն ի հանդիսաւ:

● Ուր. 7 Յուն. — Ա. Առեգանոսի Նախառանակը մեծ հանդիսաւորութեամբ պաշտուցան Մայր Տաճարին մէջ: Հանդիսապահուն էր Ամեն. Տեղապահ Ա. Հայրը:

● Եր. 8 Յուն. — Տօն Ա. Ստեփանյանի նախակլիվիննի: Բառապիրութեան, առաւ օտեան ժամերգութեանը ընթացքին տեղի ունեցաւ Ասրկաւազաց և Արարակիաց մասնաւոր հանդիսութիւնը: Անոնք՝ թիւով 8° առաջնորդութեամբ Հազ. 8. Տառէն և Վարուժան Վարդապետներու, մարգարատագորդ թագերով և արքամագամբ շապիկներով զգեստաւորուած կատարեցին «Փառք ի բարձանաչեն միշտ առաւտեան ժամերգութեան աւարուց կատարաւող արարողութիւնները». Հանդիսութեան նախագահնեց Ամեն: Տեղապահ Արքաց անը Ո. Պատարագը մասուցաւցած ի Ա. Արքութիւն, թ. Գողզնիթայի վերամարտն մէջ՝ Ժամարաբն էր Հազ. 8. Պարզի վրաց, վրթանէն ան: Ո. թ. Վարժարանի նախակրթարանի Աւագ Անդամնեն վրայ: Ժամարաբն էր Հազ. 8. Հայկական վրաց. Արքանաւուն:

● Կիր. 9 Յուն. — Ո. Պատարագը մասուցաւցած ի Ա. Արքութիւն, թ. Գողզնիթայի վերամարտն մէջ՝ Ժամարաբն էր Հազ. 8. Պարզի վրաց, վրթանէն ան: Ո. թ. Վարժարանի նախակրթարանի և Երկրորդական բաժնի ուսանողութիւնը ստացաւ Ո. Հաղորդութիւն:

— Քիւաւոր առաջքեց Պետրոսի և Պաղսի նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ մեծ հանդիսաւորութեամբ: Հանդիմապետն էր Գեղ. 8. Սուրբէն կը մէհանձն:

● Բշ. 10 Յուն. — Տօն Ա. Առաքելյան Պետրոսի և Պաղսի: Առաւտեան ժամերգութեանէն ետք, Ա. Գյակորեանց Մայր Տաճարի Ո. Պետրոսի վերամարտն մէջ մասուցաւցած Ա. Պատարագ: Ժամարաբն էր Հազ. 8. Վազգչի վրաց. Պարսկան: Ո. թ. Մանկապարտէզի երկուս աշակերտութեանը ու ուսուցչական կաղմը ստացան Ո. Հաղորդութիւն:

— Ուրդաց Արքաման, Յակոբայ և Յովհաննու նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ մեծ պայինուչ հանդիսաւորութեամբ: Նախագահութեամբ Ամեն: Տեղապահ Ա. Հօր. Նախատօնակէն ետք, Միաբանութիւնը մի՛ էնոն յէտութեանը շարականի երգեցողութեամբ բարձացաւ Պատրիարքան:

● Դշ. 11 Յուն. — Տօն Ա. Արքայի Առաքան, Յակոբայ Գյականի և Յովհաննու աստվածաւանին և Բարեկենքան պահոց ննդեան: Առաւտեան ժամերգութեանէն ետք, Ամեն: Տեղապահ Ա. Հայրը մասուցյ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Ա. Գիւխազի մատրան մէջ և ապա նախագահն երգագործ մեծ անանդէն թափորին Մայր Տաճարին մէջ, յորմէննէնէ Միաբանութիւնը մի՛ էնոն յէտութեանը շարականի երգեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքարան, ուր Տեղապահ Ա. Հայրը որնուած նշանակեր բաշխեց բուրբունի փակելով Աւագ Տօներու շարքը:

● Ուր. 14 Յուն. — Ամանորի առթիւ, Մայր Տաճարին մէջ պատարագեց: Ըստ սովորութեան, Ժամարանոց Հազ. 8. Պարզի վրաց. Վրթանէն կան: Բարոզեց Հազ. 8. Հայկակուն վրաց. Արքանաւուն, բնարան առնենուով Միրութեան Մաշտոցէն հնոր Խորայէլ կոչեցար, շիշտելով Ամսուրին առաւելուակս հաշուելարդարի օր մը Ըլլաւու հանդմանքը: Ա. Պատարագէն ետք, Միաբանու-

թիւնը զօրնեցէք զէքը շարականի երդեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքարան: ուր Հոգ. Տ. Հայկապաւալ Վարդ. ի զիմաց Միաբանութեան, առու պատշաճն խօսքեր ուզգեց Ամեն: Տեղապահն Արքականին: Հոյն սիրալիք զգացմամբ ուզգերձ մը կարգաց Բար. Տիր. Դրվագը Արկ. Մահակեան ի զիմաց Ժառ. Վարժ. և Ծնծայաբանն ուսանողութեան, իսկ Արքաց Թարգմանչաց Մանկապարտէն վարքի մը ի զիմաց Ո. Թարգմանչաց Վարժարանի ուսանողութեան: Հոյս սկ ապա խօսք առաւ Տեղապահ Ա. Հայրը, որ փոխազարձ չնորուարական խօսքերէ եաք ըստ թէ անցնող տարին թէն չիրականացուց մեր իր վրայ զրած յայերը, սկայն պէտք չէ զարդի յաւալէ բարին գրայի բոլոր արքաներէն: մեր լուսամար ըլլալը պէտք չէ մէկ զմեղ լուսամասուրեան: Ապա Ներկաները մտացան Տեղապահ Ա. Հօր աջահամբարձը և ստացան մէկական նարինչ:

● Կիր. 16 Յուն. — Ա. Պատարագը մասուցաւցած ի Ա. Հրեւանկապետ: Պատարագից և քարոզեց Հազ. 8. Զաւէն վրաց. Զինչինեան, կոչ ուզգելով Ներկաներուն հնգեպէս պատրաստուիլ տօնելու համար մեր Փրկչին հրաշավառ ննունզը:

● Դշ. 18 Յուն. — Ճապավայց Ա. Մննդինն: Առաւտեան ժամը 10ին, Ամեն: Տեղապահ Ա. Հօր զիմաւորութեամբ, Միաբանութիւնը մայրավանքի գունէն ինքնաշարժերու մէջ տեղաւորուած մեկնեցա զէսի Բնթղինէմ, ուր հասակէսօրուան մօտ ու. Օննզեան վանքի հանդիպակաց հր սպարակին մէջ զիմաւորութեցաւ տեղայուն կառավարական կազմէն: Զանզերու զողանշին ու ժողովուրդի բազմութեան ընդունէն թափորը յառաջացաւ զէսի տօնարի զաւիթը. Դպիրները չեղորուրդ մեծ շարականը կարգալով առաջնորդեցին Միաբանութիւնը զէսի վանքը: ուր զիմաւորութեան հեղուներ հիւրասիրութեցան:

— Ժամը 2-30ին, Տեղապահ Ա. Հօր զիմաւորութեամբ Միաբանութիւնը Հրաշավառաշառէ կարգով մուտք գործեց Ա. Մննդիննէն տաճարը և ուզգեւաց մէսի Ա. Այրը, որուն ուխտէն ետք, առաջարի բներ բաժնին մէջ կառարութեցաւ Ճապավայց արքաթութիւն ու մատուցուեցաւ Ա. Պատարագը: Ժամարանի էր Անթիլիասի Միաբանութիւնը Հազ. 8. Զաւէն վրաց. Արգումանեան: Ապա Տեղապահ Արքազանը նախագահնեց Ա. Օննզեան նախատօնակին, որմէ ետք չեղորութիւն մեծքի երգեցողութեամբ թափորը բարձրացաւ մեր վանքը և Առեւարանին ընթերցումէն և «Փառք ի բարձռնութեան երգեցողութեանէն ետք ամէնքը նօտան»: Օննզեան առանցական հաշասեղանին:

— Դիշերան ժամը 10ին, Խորեզմաւոր ու զուարթագին հնչի կը սկսին տաճարին հայկական զանզերը ու շատ չանցած, Դիր. Տ. Զարեն Արքազանի գիմաւորութեամբ կը սկսի զիշերային ժամերգութիւնը մեզ պազատկան բաժնին մէջ:

● Դշ. 19 Յուն. — Խննդինն էն ԱՕՏԻՒԽԱՑԱՑՆԱԽԵՒՆ: կէս զիշերին, Միաբանութիւնը ու Ներկայ հաւասարացալներ իջան Առորը Ծննդեան Այրը, ուր կառարուած արքաթութիւններէն մաս մը ձայնապիռութեցաւ Յուղանանի Ատախ-

կայանէն ի սմիւռս աշխարհի: Եարդացուեցաւ Ա. Ծննդեան Աւետարանը, երգուեցաւ Փառք ի բարձունազը: Գեր. Տ. Զարեհ Ապո., ի զիմաց Տեղապահ Սրբազնին, տաւաւ հանուր հայութեան ուղղաւած Ա. Ծննդեան պատզամը: Ասկէ անդին մասուցուեցաւ զոյլ Ա. Պատարազներ: Առաջինը մասոյց Հոգ. Տ. Պարգև Վրդ. Վրթանէսէսան, իսկ երկրորդը Գեր. Տ. Զարեհ Ա. Ապո. Փայտական: Կատարուեցաւ նաև «Զօրենէք»: Օրու ընթացքին քարոզեց հանգիւապեր. Տ. Զարեհ Սրբազնաւուն: Ներկաներէն շատեր Ա. Պատարազի ընթացքին հազարդուեցան: Արարագութիւնները աւարտեցան արի ածագին Ա. Ծննդեան հայացանքին մէջ կատարուած աւետարանի ընթերցումը:

— Աւանդական նախաճաշէն ետք. Գեր. Տ. Զարեհ Սրբազնի զիխաւորութեամբ: Միարանութիւնը ինքնաշարժերով համբայ ելաւ զէպի Երևասաղէմ: Հասաւ Ճամբ Թին ու բարձրացաւ Պատրիարքարանի լուսազարդուած զանիքը ուր Գեր. Տ. Զարեհ Ապո. Տեղապահ Սրբազնին ուղղուած չնորաւորական խօսքերէն ետք մաղթեց որ Մարդացեալ Տէրը խաղաղութիւն պարզեւէ Առը բեկրին:

— Կէսօրէ ետք Մայր Տաճարին մէջ պաշտպահուեցաւ Ա. Ծննդեան տօնին յաջորդող Տ օրերուն յատուկ նախատօնակի առաջին հանգիւսութիւնը՝ որուն կը նախազանէք Գեր. Տ. Զարեհ Սրբազնաւ:

● Եշ. 20 Յուն. — Յիշատկ մենուլոց: Ա. Պատարազը Մայր Տաճարին մէջ մասոյց ըստ սովորութեան Աւազ Թարգման Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ալանեանան:

● Կիր. 23 Յուն. — Ա. Պատարազը մասուցուեցաւ Ա. Ա. Յարութիւն, Բ. Խոզովթայի վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Զարեհ Վրդ. Հինչիննեն:

● Դշ. 25 Յուն. — Մայր Տաճարին մէջ պաշտըւան Անուանական թեան նախատօնակին՝ նախազանց Գեր. Տ. Զարեհ Ապո. Փայտական:

● Դշ. 26 Յուն. — Անուանականի թիւն: Առաւուան Ժամարգութենէն ետք. Գեր. Տ. Զարեհ Սրբազնի զիխաւորութեամբ: Միարանութիւնը «Հրաշափառուով մաւտք գործեց Ա. Յարութեան Տաճար, ուր Քրիստոսի Սուրբ Գերեզմանին վրայ որուան հանգիւսուը Ա. Պատարազը մասոյց և քարոզեց Գեր. Հանգիւսապետ Սրբազնը. Ճանրալում անոն բանին վրայի Միք անհատական անուններէն անկախ և բարդ ունինք Քրիստոնայ և Հայ հաւաքական անունները, որոց հաւատարիմ պարինք մնալ ի զին ամէն զունդութեան: Ա. Պատարազի երգեցութիւնները կատարուեցան բազմամայն, զեկավարութեամբ Ա. Ալթուոյ Ժառանգաւորաց վարժարանի ձայնազրութեան ուսուցչին, Տիեր Ասանկ Գալայճեանի: Ա. Գերեզմանին լըշափակը լեցուցած էր յօդովուրդի ստար բազմութիւն և Ա. Թ. Վարժարանի բովանդակ աշակերտութիւնը: Տիերը երաշտութեան պատճառաւ, «Տէր ողոմնեայի տաեն խնդրուեցաւ ներկաներէն աղօթել որ Տէրը իր բարերար անձիններով ուսոցէ Ա. Երկիրը: Ա. Պատարազի

ընթացքին, ժամանականի սաները ստացան Ա. Հաղորդութիւն: Արարագութիւնները փակուեցան տաճարի մեր տեսչարանին մէջ: Եկեղացքին, Հայոց թաղի մատաքէն մինչեւ մայրավանը, թափորը յառաջացաւ երգելով չոյզ լուսոյ շարականը ու բարձրացաւ Պատրիարքան, ուր Գեր. Տ. Ս. Յարեհ, Ասուրէն և Նորայր Սպիտակովուներ օրնեցին Ա. Ալթուոյ հայը, աղը, մէթը և բոլոր բորիքները: Նոյնը կրկնեցաւ նաև սեղանատան, մասանին, մօւսին և խօսնուցին մէջ: Որնուեցաւ նաև նախական ներխոյդի ճաշը: — Մայր Տաճարին մէջ պաշտուած Յանինան Մկրտչի հանգիւսուոր նախատօնակին նախազանց Գեր. Տ. Նորայր Ապո. Պողարեան:

● Եշ. 27 Յուն. — Խնձոնյ Ցովին: Կարավետին: Ա. Պատարազը մասուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Խորանի աշակողմեան Ա. Կարապետի խորանին վրայ: Ժամարարն էր Համարարն էր Հոգ. Տ. Վարուժան Վրդ. Կապարանեան:

● Կիր. 30 Յուն. — Ա. Պատարազը մասուցուեցաւ Ա. Ցակորիանց Տաճարի Աւագ Խորանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքանմեան:

ՊԱՇՕՆԱԿԱՆ Ք

● Եշ. 30 Դեկտ. — Երեկոյեան, Ֆրանչիսկինեաններու վանքին մէջ տրուած շարժապատկերի երեք ներկայացումներու, «Ծնունդը Բնթղենէմի մէջ», «Զարչարանաց ձիթենները» և «Ծովի մակերեսէն վար հաջորդը» նիւթերուն շուրջ ներկայացուեցան Բաբ. Ցովակի Սրկ. Մամուր և Տիգր Կարպին Հինգիկեան:

● Կիր. 2 Յուն. — Կէսօրէ ետք, տեղույս Տ. Անուն սրբուն մէջ, Յարանական Ընդհանուրանի և Տիկիններ Տաճարի մէկնամա առուած ընդունելութեան ներկայ զանուեցան Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեան և Տիգր Կարպին Հինգիկեան:

● Դշ. 5 Յուն. — Կէսօրէ ետք, Գէյրութէն Ա. Ալթուոյ ժայունի սուսնեապետ Տիգր Բիւղանդ եղիւանեան և մէկնեցաւ յաջորդ օրը:

● Եր. 8 Յուն. — Արթոսուրներու Ծննդեան տօնին առթիւ, առաւուան ժամբ 10ին, Ամեն Տեղազան Ա. Հայրը, ընկերակցութեամբ Գերը, Ամիսակոպուներու և Հոգը. Հայրիբու, ընորհաւորական այցելութիւն տուաւ Յունաց Պատրիարքարանին: Իսկ Հոգ. Տ. Պարզի Վրդ. Վրթանէսան: Ծնկերակցութեամբ մի քանի Հոգ. Հայրիբու, այցելեց Ղումաց Ապո. Ին, Ասուրոց Մեծասորին և Հապէչաց Ապո. Ին:

● Եր. 14 Յուն. — Նոր Տաճարոյ առթիւ, Ա. Պատարազին ետք Պատրիարքարան չնորմաւորական այցի եկան Յորգանանի Արտաքին Գործոց նախարարը, Ամերիկան Ընդհանուր և այլ ականաւոր անձնաւորութիւններ:

● Եր. 15 Յուն. — Կէսօրէ առաջ, Պետական Շատրվան առթիւ, Հարամ էլ - Երիքի մէջ, Քաղաքին կառաջարիչին կողմէ արւած հանդիպութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Տեղապահ Արքականը, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայկա, զաւ վրզ. Արք աշամեանի և Տիար Կ. Հինգիեանի:

— Կէսօրէ ետք, օգային գծով քաղաքար ժամանեց Գեր. Տ. Ռուբէն Արքակայ. Մանսանան, որ երկու ամիսներէ ի վեր կը զանուէր Պաղտատ, Գեր. Արքականին զիմաւրիւու զացած էր Հոգ. Տ. Զաւէն վրզ. Զինջինեան:

— Նոյն տանին, օգային գծով Ա. Աթոռ ժամանեց Հոգ. Տ. Հայկասեր վրզ. Պայտամեան, որ երեք ամիսներէ ի վեր արձակութով կը զանուէր Եղիպատու:

— Երեկոյեան, ցամաքի ճամբով Ա. Աթոռ ժամանեց Բերիայ թիմի Առաջնորդ Գեր. Տ. Զարեն Եպս. Փայտական. Իրեն Կ'ընկերանար Անթիլիասի Նորբնայ Միարաններէն Հոգ. Տ. Զաւէն Արզ. Արզումանեան. Վերապարձան Եր. 29 Յունուարի առաւուն Գեր. Տ. Զարեն Եպս ի հետ Լիբանան մեկնեցաւ նաև Ա. Աթոռոյ Պատրիարքական Ամեն. Ա. Հայրը Գեր. Արքականը յատկապէս եկած էր Ա. Եննդեան տօնին առիթու:

● Եշ. 20 Յուն. — Ա. Եննդեան տօնին առթիւ, առաւունեան ժամը 9.30էն սկսեալ. Պատրիարքարան շնորհաւորական այցի եկան յաջորդաբար Յունաց Պատր. Փախանորդը, Ֆրանչիսկանց կիւսնթոռ և Հատինց Պատրիարք իրենց Միարանութեամբ, Պատրիան նորիսկը իր հետեւողներով, Նորոց և Ասուոց Հոգ. Տեսուչները և Հապէցաց Եպս. Հանդերձ Միարանութեամբ, Յոյն և Հայ. Կաթոլիկ Մեծաւորները, Մարտիր Եպս. Լուտերականաց Մեծաւորը, Անգլիքան Եպս. Փախանորդը, Համաշխարհային Եկեղեց Եպս. Խորհուրդի Ներկայացուցիչը, Քաղաքաբարես, իր Փախանորդով և Քաղաքապահատկան Մարթով, Ոստիկանապես, Հին Քաղաքի Առաջնորդի Անցագրային Վարչութեան Տնօքէնը. Ա. Տեղեաց Քայլարքամը, Ա. Տեղեաց Պատմիկան ապետը, Միարքին, Ամենանի Անգլիական Դեսպանն իր հետեւողներով, Լիբանաննեան Ծննդ. Հիւպատուը և այլ ականաւոր անձնուուրութիւններ:

— Կէսօրէ ետք, Քաղաքին Centre Culturel կողմէ Էcole Biblique արանին մէջ Prof. Louis Massignonի (Անգամ Գանիբէ Արքարական կանանին) կողմէ յօրոնրգածութիւնք Արքարական քերականութեան մասնայատկութեան վրայց Նիւթին Հուրչ տրուած բանահասութեան ներկայ զանուեցաւ Բար. Տովուէլի Արք. Մամուր:

● Եշ. 24 Յուն. — Կէսօրէ առաջ, Ամեն. Տեղապահ Ա. Հայրը, ընկերակցութեամբ Գեր. Տ. Զարեն Եպս. Փայտականի և Տիար կ. Հինգիեանի, այցելեց Պատրիան նուրիսակ Տիար Կ. Մոն. Silvio Oddi:

● Եշ. 25 Յուն. — Առաւունուն, Ամեն. Տեղապահ Ա. Հայրը վանական գործերով մեկնեցաւ Խորայէ և վերապարձաւ Եշ. 27 Յուն. 55 կ. դ.:

Ա. ԱՌԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՔԱՐԱՋԱԹԻՆԵԱՅԻ ԵՐԱՌՈՅԱՎԱՐ ՄԻՋ

Համ սովորութեան, Երաւանդէմի մէջ Առըր Եննդեան ձրագալոյցի արարողութիւնները կատարուեցան Ա. Յարութեան Տաճարին մէջ. Ա. Գերեզմանի ատեանին մէջ պաշտուած Ժամեր գութենէն և ձրագալոյցի կարգէն ետք, Քրիստու լուսավայր Գերեզմանին վրայ մատուցուեցաւ Ա. Պատրապագ: Ժամարարն էր Նորայի Սրբազն Նախագահացից Ա. Եննդեան նախատօնաւուած կին, որմէ ետք Առըր Գերեզմանին շուրջանակի շուրջանակի գործադարձ և մեծարութեան կերպութիւններ կամաց առաջարար կամաց առաջարար էր Հերազարանը ուր կարգացուեցաւ Եննդեան Աւետարան ու երգուեցաւ «Փառք ի բարձունք»:

Իսկ Զորեցարթի առաւունեան ժամը 3.30էն սկսեալ. Ա. Յակոբինեց Մայր Տաճարին մէջ կատարուեցան գիշերային և առաւունեան ժամեր գութիւններ, Օրուան պատարագին էր Ընկաւալ սովորութեան Համաձայն, Ա. Հրեշտակապետաց վանքի Տեսուչը՝ Հոգ. Տ. Վարուժան վրզ. Պատրապահան: Ապա, Գեր. Տ. Նորայր Եպս. Պարհանականը շօրօննեաց կարգչին:

Իրացակայութեան ժամանակաւոր Սաներու, թէ երկի և թէ այսօր երգեցողութիւնները կատարուեցան տեղացի ազգայիններու կողմէ:

Ա. ԱՌԵՎՈՒԹՅՈՒՆ ԱԽՏԱՏԱԿՈՐՆԵՐ ԲՈՐՈՅԵԼԻ ԷԿՆ

18 Յունուար Երեկոցարթի առաւունեան ժամը 7ին, Կարայէկէն Ա. Քաղաքա ժամանեց 260 աղայիններու ուստաւ որպական կարաւանը, եկած մասմէ Հայփայէն և Ցողպէկէն, փաքր թիւով ալ նոր Երօւազէմէն, Աքքիսայէն, Նաղարէմէն, Լիստայէն և Բեմէլէկէն Սահմանագլուխին անձնը զիմաւորուեցան իրենց աղցականներէն ու ժագուարուզի ստուար բազմութիւններէն: Անցնք ի Բեթղեհէմ և Այլք յերուազէմէն, վայելեցով հոգեկան միմիթարութիւնն ու անսնցմէ շատեր ստացան Ա. Հաղպազութիւն. 36 ժամերու արտօնութեամբ միայն եկած ըլլաւով, Զորեցարթի Երեկոյեան անձնը վերապարձան իրենց տեղերը: Հոգեպէ կազզուուած ու զան սրավով: Ա. Եննդեան տօնին առթիւ, եկած էին նաև Հիւս. Ամերիկայէն, Արքիայէն, Լիքանէն և այլ երկիրներէ Փաքքաթիւ ուխտաւորներ:

«ԱՐՄԵՆԻԱ» ԽՄԲՈԳՐՈՒԹԻՒՆԻ ԵԽ ԿՈԽԼՈՒՆԿԵԱԾՆ ՄԱՍԵՆԱԳՈՐԾԱՅԻ
 ԵՆԱՐՀԱԿՈԼՈՒԹԵԱԾՆ ԱՏԱՅԱՅ ԵԽ ՀԵՏԵԿԵԱԾՆ
 ՀՐԱՏԱՐՈԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԵԿԵՂԵՑՈՒՄԵ ՏՕՆԱՑՈՅՑ (1953 և 1954) Պէյրութի Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի:

Նուէր Հայ Կաթողիկէ Տպարանի Տեսչութեան:

ՕՐԱՑՈՅՑ 1954 ԿՈ. Հ. ՀԱՅՈՅ ԿԻԼՈՒԹՈՅ: Նուէր Անթիլիասի Գրատան Տեսչութեան:

ՏԱՐԱԲԱՆՑ ՈՒՍՈՒԹՅՈՒ (Բ. Տպ.): Հրանդ Համբարձան: Նուէր Հայ Վերնոյն:

ԱԻՆՏՈՐԱՆԱԿԱՆ ՀԱԳԵՒՈՐ ԵԴՐԱՅՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՈՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ ԵԽ ՇԵՆՔԻ

ԳՈՐԾԵՐԸ: Նուէր «Մարանաթայիշի»: Հալէպ, 1951:

ՏԻՊԱՐ ՊՈՏԱԿԵՆ, Ա. ԴԱՄՄԵՒԿԱՍ ՍԱԿԻԹՅ. Հ. Համազասպ Ռակեան (նըրտ.): Պէյրութ:

ՏԻՊԱՐ ԵՐԻՑՈՍՈՎՐԴԻ ԵԴՐ. ԳՐԻԴՈՐ ԽԵԳԼԻԶԵԱՆ: Հ. Հ. «» (»): «»

ՀԵՏԵԿԵԱԾՆ 5 ՎՓՐՔԻՐԸ ՆՈՒԷՐ ՍԱՄԱԳՐԱԾ ԻՆ ՎԱՆԿՈՒԼԻՑ ՄԱՍԻՆԱՂԱՐԱՆՆ:

ա) ՕՐԱՑՈՅՑ ԵԽ ԳՈՒՇԱԿ ՕԴ-ԱՅ - 1954:

բ) ԳԵՂԻ ԱՂԲԻՒՐԸ ԼՈՅՄԻՆ: Հ. Կիվրի Տ. Պազարիան:

շ) ԱԿՈՐԱԴՐԻ ՏԼԻՐ ԵՐԻՑՈՍՈՎՐԴԻ: Թօթ Թիհամէր:

դ) ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿՈՆԱԽԹԵԱՆ: Ա. Հատոր: Հ. Միորու Վրդ.

ե) ԱԻՆՏՈՐԱՆ (Աշարճարար): Մրավին Վրդ. Աւլունիսեան: [Ճանաշեան]:

ՅԻՄՆԱՄԵԱԿ (1903-1953) «ԵՐԻՑՈՍՈՎՐԴ ՀՈՅԱՍՏԱՆ»: Հրատ. Սոցիալ Դ.մ. Հեղակ.

Կուսակցութ. Ամերիկայի, Նիւ Եռք: Պոսթըն, 1953: Նուէր Տիկ. Միրվարդէն:

ԱԼԵՏՈՐԱՆԻ ՊԱՏԳԱՄՆԵՐ: Մին Եպա. Մանուկեան (նուիրատու): Հ օրինակ:

ԿՐԹԱԿՈՆ, ՀՈՐՑԵՐ - Ա. Շարբ: Հրատ. և Նուէր Հ. Բ. Բ. Միութեան Սուրիոյ Կրթա-

կան Յանձնաժողովի: Հալէպ, 1953.

ՀԱՆԿԻՐ ՇՈՀԱԶԱՐ: Նշան Պէշիկթաշեան: Նուէր Յօվհաննէս Մամանանէ: Նիւ Եռք:

ՌԱՄԱԼՈՒՅԻ Բրիտանական Պատրութեան Նուէր Սամացած ենք 7 Արաքիրէն գրքոյիներ:

ՀՈՅ ՅԵՂԵՑԻՐ (Աւանդալէպ): Գրից Երուանդ Լալայեան: Հրատ. և Նուէր «Նուպար»

Գրատան: Պէյրութ, 1953:

ՀՈՅ ԱԿՈՌՈՒՏԻՆ ԳԻՐՔԸ: Հրատ. և Նուէր Հ. Մ. Բ. Միութեան Սուրիոյ, Լիբանանի

և Յորդանանի Երջանային Վարչութեան, Պէյրութ: Տպ. Հալէպ, 1946:

Նիւ Ճըրպիէն, Տիկ. Ազնէս Հալաննան կը նուիրէ 5 Անզիիրէն գրքոյիներ:

ՀՈՅ ԱԶԳՈՅԻՐ ԲՈՒԺԱՐՈՆ ԱԶՈՒՆԻՒ - Տարեկան Տեղեկագիր 1953 տարւոյ: Նուէր

Բաւժարանի Խնամակալ Վարչութեան, Պէյրութ:

ԱՇՆԱՆ ՄԻԿԻՐ (Վէպ): Յակոբ Մ. Անսուրեան (նուիրատու): Աղեքսանդրիա, 1949:

Գ. Այրէսէն, Տիար Վարդան Գէորգիան կը նուիրէ իր հետեւեալ 8 նեղինակութիւնները:

ա) ԹԻՒԾՈՒԱՆ: (Քերթուած):

բ) ԶԳԱՅԱՏԵԱՆ Կիւր:

շ) ՀՈՄՈՒՈԾ ԱՇԽՈՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ, ՊՈՏՄ. ԵԽ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆ:

դ) ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀՅՈՒՄԱՅԵՑԻՈՑ:

ե) ՏԱՄԸ ՊԱՏՄՈՒՅԵՑԻԵՐ:

զ) ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՐԸ:

է) ՎԵՐԱԴԱՐՁԸ: Ֆօր Ռիվոէ: Թարգ. Վ. Գէորգիան:

ը) ՊԱՐՈՐԱԿՆ ՈԲՈՉԱՅԵՐԸ (Վէպ): Բանայի Իսթրաթի: Թարգ. Վ. Գէորգիան:

ՄՐՏԵՐՈՒ ԿՈՒՒՐ - Ա. և Բ. Հասորներ: Նուէր Կ. Տօնիկեանէ, Պէյրութ:

ՆԱՍՐԵՑՑԻ ՀՕՃԱՅԻ ԶՈՒՄԱԾԱԼԻՔՆԵՐԸ: » » » » »

BERCEUSES POUR LES CADAVRES. N. Tcharkhoudian (նըրտ.): » 1953:

- ՓԵՐՈՒԱԾ ԲԱԺԱՆԻ (բանաստեղծթ.): Լութիփի Մինաս (նորո.): Լու Անճելոս, 1953:
 ԲէՅԲ: Սերովք Մխիթարեան (նուիրատու), 5 օրինակ: Փարփա, 1946:
 ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ԽՏԿԱԼԻՄԱՏՆԵՐ: Ա. Մխիթարեան (նորո.), 4 օրինակ: Փարփա, 1945:
 ՀԵՆ ՈՒ ՆԱՐ ԵՐԿԵՐ: Սերովք Մխիթարեան (նուիրատու): Փարփա, 1937:
 Հետեւեալ Յ դասազիրքերը կը նուիրէ տպազրիչ-հրատարակիչ Յակոր Արքահամեան,
 ԲԱՐԻ ԼՈՅՄ - Մանկ. Ընթերցարան, Ա. և Բ. Տարի: Տ. Սուլթ: Պոլիս: 1947 և 1953:
 » » - Քերական-Ընթերցարան: Տ. Սուլթ: Պոլիս, 1952:
 ՀԿՆՈՐՄԻՆ ԱԴՅԻՆԻ (Մանկա-պատանեկան թատր. Յ Արար): Աստրինէ Տատրեան:
 Հրատ. և նուէր «Պարտէզ» Մանկական թերթի, Խոթանագուլ, 1953:
 ՄԻԱԱԲ ՄԵԾՄԱՐԵՆՑ - ՆԻԱՆԱՆ, ՆԱՐ ՏԱԴԵՐ ԵՒ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ: Հրատ. Էտվանի
 թիւ 13: Նուէր հրատարակիչ Եղուարդ Պողպատեանէ: Պէյրութ, 1954:
 PEINTRES ARMENIENS D'EGYPTE. Aimé Azar. Don des "Amis de la Culture Arménienne". Le Caire, Impr. Française, 1953 (2 copies).
 ՍԵՌԱԿԱՆ ԿԱԱՆՔԲ ԵՒ ՆՐԱ ՇԵՎՈՒՄԵՆԵՐ - ԽԱՆԳԱՐՈՒՄԵՆԵՐ: Տօքթ. Ա. Յովսէփեան
 ՄԻՆՈՍ Ն. ՔԻՒՐՔԼԵԱՆ: Խմբ. Պ. Պ. Անէմեան (նորո.): Պէյրութ, 1954: [Նորո.]:
 ՃԱՄՄԱՐՈՒՄ ՎՐԱՅ - Ե. Հասոր: Մալխաս (նուիրատու): Պոսթըն, 1934:
 ՄԻՐՈՅ ԵՒ ՎԵՏԻ ՄԵԴԵՒՄԵՐ (Քերթուածներ): Անտոն Կազէլ: Նուէր հրատարակիչ
 Ա. Ստեփանեանէ: Աթէնք, 1953:
 PROBLEMES DE L'ART CONTEMPORAIN. Suppl. de la Revue "PREUVES", No. 29.
 Juillet 1953. Imprimé en France. Paris, 1953. Offert par Père A. Zeghtchanian.
 LE CHANT ET L'OMBRE. Armen Tarpinian. Paris, Impr. Clerc, 1953. Offert par Père
 Anouchavan Zeghtchanian.
 ՀԱՅՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑ - Ե. Տարի (1954): Վարդան Քհ. ԺԱՄԼՈՅԵԱՆ (նորո.): Փարփա:
 INSCRIPTIONS OURARTEENNES ET ANNALES DES ROIS D'ASSYRIE. Recueillies et
 commentées par N. E. Vrouyr (offert par lui). Anvers, Impr. T. Vrouyr, 1944.
 Հետեւեալ 8 գիրքերը կը նուիրէ Փարփաի Հ. Բ. Ը. Մ. Մանաճիւղի Վարչութիւնը:
 ա) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՒ ՀԱՇՈՒՄԵԿՇԵՐ 45րդ և 46րդ ՏՈՄԵՇՐՋԱՆՆԵՐՈՒ (1950-1):
 բ) ՈՒՂԵՑՈՅՑ ՀԱՅ ԱԴՅԱԿԱՆ: Անայիս:
 գ) ԳՈՐԾԻ ՄԵԶ ՅԱԶՈՂԵԼՈՒ: Յ. Թ. Հինդեան:
 դ) ՈՒՂԵՑՈՅՑ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՄՐԴԻՒ: Ա. Ն. Նազար:
 ե) ՊԱՅՔԱՄ ԹՈՔԱԿԵՏԻՆ ԴէՄ: Տօքթ. Մկրտիչ Ա. Տէր Կարապետեան:
 գ) ՈՒՂԵՑՈՅՑ ՀԱՅ ՈՒՍՈՒՑՈՒՆ: Գ. Կ. Կիրակոսեան:
 է) ԿԵՆՑԱՂԱԳԻՏՑՈՒԹԻՒՆ, ՀԱՆՐԱՑԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՐԻՒԹԻՒՆ ԵՒ ՔԱԴԱՐԱՑԻԱԿԱՅ
 ԿՐԹՈՒԹԻՒՆ: Հր. Ն. Թորոսեան:
 ը) ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ (Ֆրանսերէնով): Ն. Աղոնց:
 VERITES HISTORIQUES SUR L'ARMENIE. Abel Nazarian (offert par lui). Paris, 1953.
 ԺԱՄՄԱՆԱԿ ԶԱԱՅ (Վիպակ): Պօղոս Մնապեան (նուիրատու): Պէյրութ, 1953:
 ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՐԳԵՐԸ: Լեռն Զիլինկիրեան: Նուէր Յ. Վրդ. Մուշեանէ: Պ. Այրէս: 1954:
 ՊԱՏՄՈՒՆԵՐՈՒ ՄՏԱՅԻՆ ԱՌՈԴՅՈՒԹԻՒՆՆ: Բիւզանդ Եղիայեան: Նուէր Հ. Բ. Ը. Մ. Մի
 կիրանանի Շրջ. Յանձնաժողովէն: 1953:
 ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ: Շահէ Վրդ. Անէմեան (նուիրատու): 1953: (2 օրինակ):
 Վազգէն Այգունի կը նուիրէ իր հեղինակած ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԳԻՐՔՍ 4 հատորները:
 Հրատարակիչ Կիւէմէր Տէմիրման (Հալէպ): կը նուիրէ 8 գիրքեր:
 ETUDE IN F MINOR. Johannes Khatchadourian (Ohan Dourian). Donated by S. K.
 ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԱՍՏՈՒԱՆԱՇԱՇԵՐՆՉԻ ՎՐԱՅ: Վրդ. Ա. Ա. Պետիկեան: Հրատ. Ամե-
 րիկայի Հայ Աւետ. Ընկերակցութեան, Նիւ Եորք: Նուէր Ամերիկայի Հայ Միս.
 Ընկերակցութենէն: Նիւ Եորք, 1953:
 ՀԱՅՈՒՆ ԳԵԹՍԵՄԱՆԻՒ ԴԻՇԵՐԸ - Ապրիլ 24: Պատրաստեց Սիմոն Սիմոնեան (նուի-
 րատու): (Մէկ օրինակ ալ կը նուիրէ Երուանդ Զատորընեան, Պէյրութ):

LIBRARY OF CONGRESS - Quarterly Journal - May 1951. Donated by Library of Congress, Exchange & Gift Division.

CHECKLIST OF MANUSCRIPTS IN THE LIBRARIES OF THE GREEK & ARMENIAN PATRIARCHATES IN JERUSALEM. Prepared under the direction of Kenneth W. Clark. Washington, 1953. Donated by Library of Congress as above.

ՅԱՐԴԱՆԵՐ ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻՒՆ: Հրատ. և նուէր Պէյրութի Հայ Ռևուզչաց Միութեան: Պէյրութ, 1954:

ԱՅԲԵՆԱՐՄԱՆ-ԾՆԹԵՐՑԱՐԱՆ: Անտրէ Տ. Օհաննեան: Թէհրան: Նուէր Ա. Սաղիննեանէ:

ՀԱՅԱԽՈՏ 1954 - Աւգեւորական Ալպու: Գերենիկ Եպիսկոպոս (նուիրատու):

Հետեւեալ Յ զիրքերը կը նուիրէ Կուրզէն Եանիկեան (հեղինակը). -

ա) THE TRIUMPH OF JUDAS ISCARIOT. Los Angeles, 1950.

բ) HAREM CROSS. New York, 1953.

գ) ԿԱՌՋ ԿՈՉՔ ԱՃԽՈՐՃԻ ԲՈԼՈՐ ԿՈՆՈՒՅՑ: Լէա Ալդէն: Թրզմ. Գ. Եանիկեան:

Մէկ Արաքերէն զրբոյկ կը նուիրէ Ռամալլայի British Embassyն:

Հետեւեալ Յ զիրքերը կը նուիրէ Յարութիւն Ռարայտարեան (Ամման). -

ա) HEALING METHODS OLD AND NEW. Eliza A. Gardner, B. A. London, 1924.

բ) THE CHINESE. Winifred Galbraith. Pelican Books 1943.

գ) THUS SPAKE ZARATHUSTRA. Friedrich W. Nietzsche. London, 1950.

Sopթ. Պերճ Յակորեան կը նուիրէ Անգլիերէն «Թայմ» Շարաթաթերթի Սեպտեմբեր

1953էն մինչեւ Ապրիլ 1954ի թիւերը:

ՊԱՅՔՈՒՄ 1954 Տարոյ Բացառիկ: Նուէր «Պայքարուէն»:

AN UNPSYCHOLOGICAL DICTIONARY. P. K. Thomajan. Donated by Laski Co. Newark.

SOME RARE RECIPES. P. K. Thomajan. Donated by Laski Co. Newark, N. J.

ԱՀԱ ԱՅՍՊԻՄ - 1953: Անդան Էօգէր: Նուէր Բագարատ Թիւեանէ: Խսթանպուլ 1953:

ԵՐԱԾՈՒՆԻԿ ՏԱՐԵԳԻՒՄ - 25 ամեակի առթիւ. 1954: Կազմեց Բ. Թիւեան (նուիրատու):

ARMENIA, THE CRADLE OF GOTHIC ARCHITECTURE. Vahan Hagopian and Charles A. Vertanes. Donated by Armenian Affairs, New York, 1953.

ՀԱՅ ՀՈՂԵՆ ՈՒ ԶՈՒՐԵՆ, ԲՈՂԱՔԵՆ ՈՒ ԳԻՒՂԵՆ: Հ. Համազասպ Ռոկեան: Նուէր Երուանդ Զատրքնեանէ: Պէյրութ, 1954:

Ամմանի British Councilի Ներկայացուցիչ Պր. Քէյթընէն ստացանք 9 հատոր Country Life թերթը:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՒԴԱԿԻԱՅ ՀԱՅՈՒ: Համազեց Ա. Ալպօյաննեան: Հրատ. և նուէր Նիւ Եսրքի Եւդոկիոյ Հայ Կրթասիրաց Միութեան: Գանիրէ, 1952:

ՀՐԱԽԱՂՈՒԹԻՒՆ: Երւզանդ Թօփալեան (նուիրատու): Փարիզ, 1952:

ԿԱՐԴ ՆԱՒԱԿԱՏԵԱՈՅ ԵԿԵՂԵՅԻՈՒՅ (Հայերէն եւ Անգլերէն) Արտահանեալ ի մեծ Մաշ-

տոց կոչեցեալ Գրոց եւ կարգաւորեալ ի ծեռն Տիրան Արք.ի (Նորու.): Ն. Եորք:

ՀՆՁԱԿԵԱՆ ՄԱՏԵԱՆ - ճրդ Պրակ: Արտէն Կիտուր: Նուէր Միհրան Նահարեանէ:

FROM DARDANELLES TO PALESTINE. Capt. Sarkis Torossian. Donated by The Armenian Mirror Spectator.

Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍՈՒԹԻՉԻՉԻՆ ՄՈՒԽԹԱՍԱՐ ԹԱԲԻԵԽԻ (Հայատառ Թուրքերէն): Նուէր Ա. Աթոռոյս Տպարանէն: Երուանդէմ, 1928:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԽՈՐԵՆԱՑԻԻ ԲՆՆԱԴԱՍՈՒԹԵԱՆ: Հրանդ Բ. Արմէն: Նուէր Ա. Աթոռոյս Տպարանէն (2 օրինակ): Երուանդէմ, 1954:

Ի ՅԻՇՈՒՆ ՄԻՀՐԱՆ ԵՒ ՄՈՈՒ ՄՎՈԶԼԵԱՆԵԲՈՒ: Հաւարածոյ հատրնտիր զրու-

թեանց: Նուէր «Նոր Օրոյն: Պոսթըն, 1944:

Հետեւեալ 11 զիրքերը նուիրուած են Ամերիկայի Հայոց Առաջնորդարանէն. -

ա) ՇՈՐՈՎԿԱՆԵՐ ԵՒ ԵՐԿՐ Ի ԺԱՄԱԳԻՐՈՒՄ - Հայց. Առաքելական Ա. Եկեղեցւոյ:

բ) ՅՈՒՇՈՒՐՉՈԱՆ ՎԱՆ - ՎԱՄՊՈՒՐՈԿՈՆԻ - Հատոր Բ.: Համբարձում Երամեան:

- գ) ՀԱՅՈՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻ: Տօքթ. Յովհ. Մովիկեան:
- դ) 1600ՄԱՐԴԻ ՀԱՅՅ. ՔՐԻՍ. ԼՈՒՍՏԻՌՈՒԹԵԱՆ. ԵՒ Ա. ԷԶՄԻՍՆԻՒԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ: Կրեց Բակուրան (Վահան Մ. Քիւրքնեան):
- ե) ԵՐԲ ՄԵԾՈՒԱԿ ԳԻՏԵՆՔ (Վարդանանք): Դ. Պատկեր: Յ. Օշական:
- վ) ԿԱՆԱՇ. Ա. ՊԱՍԿԻ ԱՄՈՒՄԵԱԽԹԵԱՆ: - Համ Շիփ Հայց. Առաք. Ա. Եկեղեցոյ:
- է) A MEMORANDUM SHOWING THE NECESSITY FOR AN INTERNATIONAL REGIME FOR JERUSALEM. By the Rev. Charles T. Bridgeman.

ը) AN OUTLINE OF THE HISTORY OF THE ARMENIAN CHURCH. By Rt. Rev. Father Shnork Kaloustian.

թ) THE SACRAMENTS OF BAPTISM AND CONFIRMATION OF THE ARMENIAN CHURCH. By Very Rev. Father Torkom Manoogian.

ժ) ETCHEMIADZIN - A drama in 3 acts and 6 scenes. Zabelle Boyadjian.

ժա) "JESUS, SON" only-begotten of the Father. A prayer by Nerses the Grace-filled. Rendered into English by Jane S. Wingate.

ԿԻՆՔ ԵՒ ՏՂԱՄՈՒՄԸ: ԲԺ. Խանակ Տէրտիկեան (նուիրատու):

ԱՃԱՄՈՒԾԻ ՄԱԱԱԱՅՅԵՅԵՐՈՒ ՆԱՐ ԽԱԽՄԵՐ: Թրզի. Յարութ. Աարայտարեան (նորտ.):

ՔՐԻՍՏՈՍ ՄԵՐ ԱՐԲՈՒԹԻՒՆՔ: Վեր. Ի. Ե. Բարկլայ: Թրզ. Վեր. Տ. Խնդրունի (նորտ.):

ԱԶԴ. ՀԵՐԱՍ ԶՈՐ. ԱՆԴՐԱՆԻԿ ԵՒ ԻՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ: Հրատ. Յ. Թիւրապեան (նորտ.):

Գահիրէի Ե. Վ. Մ. Հոգաբարձութիւնը կը նուիրէ Տ. Յուսիկ Ֆեյ. Նշանակի. —

ա) ՏՕՆԱԿԱՐՄ. Ա. ՄՆԱԴԵԽՆ, ճՐԱԳՈՎԱՅՅՅ ԵՐԵԿՈՅԵԱՆ ԵՒ Ա. ՊԱՏՈՐԱԳԻ:

բ) ԺԱՐԱՄԱԿԻՐ ՄԵԾ ՊԱՀԱՅ ԴԵ. ԵՒ ՈՒ. ՕՐԵՐՈՒ, ԱՄԵՒԱԿՈՒՐ ԵՒ ԵԿԵՍԱՅ:

գ) ԺԱՄԱԿԻՐՔ ՄԱՂԱԿԱՐԴԻՔ, ԱԲՈՒ ՇԱԲԹՈՒ ԵՒ ԶՈՏԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆՑ:

Լուսանէն, Պր. Ա. Յակոբեան կը նուիրէ Sir John Hammertonի PRACTICAL KNOWLEDGE FOR ALL գրքի վեց հատորները:

ՕՄՈՐ ԱԱՅՅԱՄ: Տաղալափեց Խանակ Զթեան: Նուէր Նիւ Եորքի Հ. Բ. Բ. Մ.էն:

ՔՐԻՍ. ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ: Ալոն Եպո. Մանուկեան (նուիրատու):

ՌԱՄԱՎԱՐՋԻ British Embassyի Press Officer կը նուիրէ Հ Արար. և Հ Անգլ. զրոյկներ:

ՅՈԱՄԵԱՅ ՅԱԲԵԿԱՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ Տ. ՄԱՄԲՐԻ ԱՐՔ. ԳԱԼՅԱՅՅԵԱՆԻ 1923-1953

(Հայերէն և Անգլերէն). Նուէր Բէթրամնի Ա. Դեռնդեանց Եկղ. Հոգաբարձ.էն:

BULLETIN ARMENOLOGIQUE - 2ème Cahier. Jean Mécerian (don de lui).

ԵՐԲ Վ.Ի.Ժ. ՉԻ ՅԱԳԵՆԱՐ - Ա.: Մկրտիչ Երիցանց: Նուէր Անուշաւան Արեղայէ:

ՀԱՅՈՍՏԱՆԻ ՆԿՈՐԻՉԵՐԻ ԱԼՄԱՆԱԿԻ: Արամ Երևանան: Նուէր Յովհ. Պօղոսեանէ:

ՊԱՏԼԵՇԻՆ ՎՐԱՅ (Քերթուածներ): Գ. Ագգարեան (նուիրատու): Պէյրութ, 1954:

ԼՈՒՐ Գ. ԼՈՒՐ (Քրտական Պոէմ): Վրժանիս Փափագեան: Նուէր Եղ. Պողպատեանէ:

ՄԻՒՍ Ն. ՔԻՒՐՔԵՈՒ (իր կեանքն ու զրոյթիններ): Գ. Գ. Աճէմեան (նուիրատու):

ՈՍԻԵՄԱՍԵԱՆ - Պատմոթիւն Մերձ. Արեւելի Հայ Աւետ. Միութեան - Ա. Հատոր:

Վեր. Տիգրան Ճ. Կրլոբեան: Նուէր Քրիստ. Զանից Գրասենեակէն: Պէյրութ, 1950:

Նոյնին Բ. Հատորն ալ նուէր սաացած ենք ըստ վերնոյն:

LES MISÉRABLES - Tome IV. Victor Hugo. Don de A. Kaprielian.

ԱՆԵՐԵՒՈՅԹ ՄԴԱՆԱՒՈՐԴՆԵՐԸ: Աստինէ Տատրեան: Նուէր «Պարտէ զէն»:

Ա. Նաւարեան կը նուիրէ իր զիրքերը. —

ա) LA MORT DE BYZANCE.

բ) LES SULTANS POETES.

շ) CHANT DE LIBERTÉ (Poèmes).

WE CAN BE FRIENDS. Carl Marzani. Presented by "Lrapet".

ԽԵՂԱԳՈՐ ՀԱՅՈՒՀԻՆ: Տօքթ. Ճէլայեան: Հրատ. և Նուէր Կ. Տօնիկեանէ, Պէյրութ:

REFUTATION DE L'ENCYCLIQUE DU CARDINAL GREGOIRE PIERRE AGHAGIANIAN.

L'Եվէկ Տէրենի Պոլած (don de lui).

1955-ի «ՍԻՐՆ» ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

ԱՐԵՎԱՊԵՏԱԿԱՆ

Գեր. . Տ. Առաքէն Եպոս. Քէմհաճեան՝

Գեր. . Տ. Նորայր Եպոս. Պողարեան՝

Հոգ. . Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան՝

Հոգ. . Տ. Հայկասեր Վրդ. Պայքամեան՝

Հոգ. . Տ. Մաշտաց Վրդ. Բարիլուսեան՝

Հոգ. . Տ. Գէորգ Արդ. Նազարեան՝

Բար. . Յավաչի Արդ. Մամուր՝

Բար. . Գրիգոր Արդ. Առաջեան՝

Միաբան Ռափայէլ Ճէնակեան՝

Տիար Նորայր Արքէնեան՝

Տիար Յակոբ Թագւորեան՝

Տիար Մուրտաս Մանուկեան՝

Տիար Կարապետ Անգրէսսեան՝

Տիար Մավսէս Ճանոյեան՝

ՊԵՂՐԵՎԻՑ

Տիար Կարապետ Թագախեան՝

ԼԱՊԵՐԵՎԻՑ

Արժ. . Տ. Վարդան Քհ. Աւագեան՝

ՓԱՐԻՊԵ

Գեր. . Տ. Աերովը Ծ. Վրդ. Մանուկեան՝

ԱՄԵՐԻԿԱՅԻ

Գեր. . Տ. Տիրան Արքեպոս. Ներսոյեան՝

Հոգ. . Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեան՝

Հոգ. . Տ. Կիւրեղ Վրդ. Փարիկեան՝

Օր. . Խանըմ Մարգիսեան (Ֆրէզնօ)

ԱԿԱՏԱՐԱՐԻ

Գեր. . Տ. Ասողիկ Ծ. Վրդ. Ղազարեան՝

Տիար Գ. Տանձիկեանին (Պէյրութ) :

Պողարեան Գրատան (Հալէպ) :

Տիար Հարօլու Արքամեանին (Տօրքլութ) :

Տիար Անուշաւան Արմանեանին (Պէյրութ) :

Տիար Արգիլս Եէնիգօրչեանին (Անթիլիաս) :

Արժ. . Տ. Քհ. Գերմանիկեանին (Հալէպ) :

Տիար Մովսէս Խաչիկեանին (Նիւ Ճըրզի) :

Տիար Նազար Նազարեանին (Թէհրան) :

Կարամինալ Լուսէն Թիսուկրանին (Հոռոմ) :

Տիար Վահան Մահմանեանին (Կալկաթա) :

Տիար Մարգար Ճէքիմպաշեանին (Պուլիս) :

Տիրացու Նուպար Շապճեանին (Պոլիս) :

Արժ. . Տ. Վարդան Քհնյ. Ասատուրեանին (Ամերիկա) :

Տիար Դավարս Դարեկեանին (Պոլիս) :

Տիար Ենակը Արմանեանին (Հանտան) :

Տիար Վահագնին (Պանտառ) :

Տիար Յակոբ Ճանոյեանին (Տիբրոյթ) :

Տիար Յակոբ Թագախեանին (Նիւ Եսորք) :

Տիար Տիգրան Պաղպանեանին (Նիւ Եսորք) :

Տիար Մարտիրոս Յանիկեանին (Նիւ Եսորք) :

Տիար Արշակ Մարգիսեանին (Ֆրէզնօ) :

Տիար Գէորգ Ներսոյեանին (Հալէպ) :

Տիար Անդրանիկ Մանուկեանին (Պաղտատ) :

Տիար Միքիթար Կարիկեանին (Նիւ Եսորք) :

Տիար Մասրոս Պահաքեանին (Նիւ Եսորք) :

Յակինոյի Հանրային Մատենադարանին :

» Ա. Երրորդ Եկկ. Մատենադարանին :

Տիար Մ. Գաբրիէլեանին (Սան Ֆրանչիսկօ) :

Տիար Գ. Ալթունեանին (Բասուտէնա, Գալիֆ.) :

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير و المقرر المسؤول - الآب هايكازون أبراهميان

طبع في مطبعة دير الارمن - القدس

العدد ۱

يناير ١٩٥٥

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Father Haigazoun Abrahamian, Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

L O S U S T U U R

Ա. Ա.ԹՈՒՌՅԱ ՏՊԱՐՈՆԵՆ

ԱՆԵԼ

★ Պ Ա Ր Ը Ց Ց Ո Վ Ա Խ Ի Ն ★

(Քերպուածիներ)

Եջ՝ 95

Գիր՝ 350 Ֆիլս

ՄՈՏ ՕՐԵՆ ԼՈՅԱ ԿԲ ՏԵՍԱԿ

Յ. ՕՉԱԿԱՆ

ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ԿՐՏԱՆՔ ԱՊՄԱՆԹԻՐԱՆՔ

Յ. ԹԵՐԵԶԵԱՆ — Յ. ԱԲԵԱՆ — Մ. ԱՅԵՍԵԱՆ — Ռ. ՊԵՐՈՒՅԵԱՆ

ՄԱՅՈՒՆԻ ՏԱԿ ԵՆ

ՀՈԳ. Տ. Ա.ՆՈՒՇՈՒՐՈՆ Ա.ԲՊ. ԶՊ.ԶՈ.ՆԵՈ.Ն

ԳԻԼԳԱՄԵՇԻ ԳԻՒՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

ՀՐԱՆԴ Ք. Ա.ՐՄԵԼԻՆ

Պ Ա Գ Ա Ր Ճ Ա Կ Ո Ւ Ն Ի

(Պատմա-Բանասիրական Երկասիրութիւն)

Յ. Գ Օ Հ

Կ Բ Ա Կ Ե Շ Ա Պ Ի Կ Ի Կ Ս Է Ջ

(Պատմուածիներ)